

NESİM OVADYA İZRAİL
24 NİSAN 1915
İSTANBUL, ÇANKIRI,
AYAŞ, ANKARA



ԱՅՍ ԳԻՐՔԻՆ ՄԵԶ ՌՈՒԲԵՆ ՍԵՒԱԿԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԸ
ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՍԱՍԻՆ ԿԱՐԳ ՄԸ ՃԵՌՈՒՄՆԵՐ

ՅՈՎՃԱՆՆԵՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ

ՆԻՒ

2013

NESIM OVADYA IZRAIL

24 NISAN 1915

**İSTANBUL, ÇANKIRI,
AYAS. ANKARA**

ՆԵՍԻՄ ՕՎԱԴԵԱ ԻԶՐԱԻԼ

24 ԱՊՐԻԼ 1915

ՊՈԼԻՍ, ՉԱՆԿԻՐԻ, ԱՅԱՇ, ԱՆԳԱՐԱ

ՊՈԼԻՍ 2013

(ԹՐՔԵՐԵՆ ԳԻՐՔ 584 Էջ)

ԱՅՍ ԳԻՐՔԻՆ ՄԵԶ ՈՒԻԲԵՆ ՍԵՒԱԿԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՐԳ ՄԸ ՃՇԴՈՒՄՆԵՐ

ՅՈՎՃԱՆՆԵՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

ՆԻՍ

2013

Թրքերէնէ թարգմանութիւն

ՆԵՍԻՄ ՕՎԱՏԵԱ ԻԶՐԱԻԼ

24 ԱՊՐԻԼ 1915

ՊՈԼԻՍ, ՉԱՆԴՐԸ, ԱՅԱՇ, ԱՆԳԱՐԱ

ՊՈԼԻՍ 2013

(ԹՐՔԵՐԷՆ ԳԻՐՋ 584 Էջ)

Այս գիրքին մէջ, Ռուբէն Սեւակի վերաբերեալ գրութիւններու մասին
կարգ մը ձշումներ

* * * *

Գրքին հեղինակին բաց նամակ.

Յարգելի Նեսիմ Օվատիս Իսրաիլ

Պոլիս

6.11.2013-ին Պոլսէն recommané-ով ուղարկուած

<<24 ապրիլ 1915>> վերտարութեամբ Զեր գիրքը՝ 14.11.2013-ին
շնորհակալութեամբ ստացայ...

Ինձ համար այս գիրքը, ֆրանսերէն արտայայտուիմ
<<monumentale>> կոթողային գործ մըն է: Սրտանց շնորհաւորու-
թիւններս կը յայտնեմ:

Ես, հայ գրողներու եւ պատմագիտներու կողմէ <<24 ապրիլ 1915>> մասին այսքան խոր պրատումներով զիրք մը հրատարակուած ըլլալուն տեղեակ չեմ...

Խնդրեմ, մտածեցեք անգամ մը. Ի՞նչ ցաւալի վիճակ է...

Հայ գրողները, հայ ազգին մահուան վճիռը եղող <<24 ապրիլ 1915>>ի մասին ձեզի չափ այս ցեղասպանութեան խորքը չեն կրցած իշնել եւ այսքան վաւերագրական զիրք մը չեն կրցած հրատարակել...

...<<24 ապրիլ 1915>> վերտառութեամբ Զեր զիրքը ամէն մէկ հայ շատ ուշադրութեամբ կարդալը պէտք է...

Զեր գրքին մէջ ինծի ամենէն աւելի հետքրքրող մասերէն մէկը, բնական է Ռուբէն Սեւակի մասին գրուածներն են...

Այս էջերուն մէջ Ռուբէն Սեւակի մասին տրուած տեղեկութիւններուն համար կարգ մը լուսաբանութիւններ կատարել կուզեմ...

...482 էջին մէջ գրուած է թէ՝ << Սիլիվրիցի Չիլինկիրեան ընտանիքին տնտեսական վիճակը, իրենց զաւակը Ռուբէնը Երոպա ուսանելու դրկելու յարմար չէր>>: Այս հարցը՝ 1907-ին Ռուբէն Սեւակին, Պոլսոյ պատրիարք Օրմանեանին դրկած եւ Պատրիարքէն օգնութիւն խնդրող երկու նամակները, կարգ մը գրողներուն շատ սխալ մեկնաբանած ըլլալուն հետեւանքներն են..

...Իրականությիւնները բացատրելու պիտի ջանամ ...

Ռուբէն Սեւակի Սիլիվրիցի ընտանիքը ունետր ընտանիք մըն էր...

Չիլինկիրեան ընտանիքին Սիլիվրիի մէջ ունեցած կալուածներու եւ հողերու կալուածաթուղթերուն (TAPU) թիւը տասը հատէն աւելի

են : (Այս TAPU-ները այսօր կը գտնուին Cagnes sur Mer-ի Յովհաննես եւ Իրմա Չիլինկիրեանի յիշատակի տան մէջ)

Այս մասին նույնինքն Ռուբէն Սեւակի գրութիւնը նշենք՝ իր ընկերոջը Հրանտ Նազարեանցին գրած նամակէն հատուած մը՝ <<Եթէ քժիշկ եղած չըլլայի, ամենամէծ փափաքս էր երկրագործ ըլլալ, ու նոյնիսկ դեռ հիմայ ամենավերջին փափաքս է օր մը կարենալ գիտ քաշուիլ ու կեանքիս վերջին տարիները դաշտերուս ու հողերուս վրայ անցնիլ լուրջեան ու բնութեան մէջ...>> Լոզան, 29 ապրիլ 1912, Ռուբէն Սեւակ

Ռուբէն Սեւակ 1905-ին Լոզանի համալսարանը գնաց, բժշկութիւն ուսանելու՝ հօրը արտօնութեամբ եւ հօրը թիկունքովը, առանց ուրիշ մէկու օգնութեան :

Այս մասին Ռուբէն Սեւակի քրոջ Հայկանոյշ Չելիքեան-Չիլինկիրեանի յուշերը՝ 1966-ին Պոլսոյ մէջ եւ 1979-ին Աթենքի մէջ ձայնագրեցի : Հայրը՝ Յովհաննես Յ. Չիլինկիրեան, Ռուբէնը Եւրոպա չուղարկած, անոր սա խօսքերը կըսէ՝ <<Քեզի <<կոյս>> կը որկեմ... <<կոյս>> պիտի վերադառնաս>>...

...Բայց երիտասարդութիւնը հրաման մտիկ չ'ըներ եւ սէրը՝ օրէնքներու չ'հպատակիր...եւ Ռուբէն Սեւակը Լոզանի մէջ գերմանացի աղջկայ մը կը սիրահարուի... եւ այս լուրը՝ հօրը ականջը կը հասնի, հայրը շատ կը բարկանայ... <<Այլեւս ան իմ զաւակս չէ>> կըսէ եւ Լոզան Ռուբէնին ուղարկած դրամը կը կտրէ...

Եւ Լոզանի մէջ, այս պատճառով, շատ նեղութեան կը մատնուի Ռուբէնը... Եւ այդ շրջաններուն էր որ Ռուբէն Սեւակը Պոլիս Օրմանեան պատրիարքին օգնութիւն խնդրող նամակները կուղարկէ :

1960-ներուն Պոլսոյ մէջ, պատմագէտ Գէորգ Բամուգչեանը, պատրիարքարանի արխիտերուն մէջ գտած Ռուբէն Սեւակին

Օրմանեանի գրած նամակները՝ Պոլսոյ հայկական մամուլին մեջ կը հրատարակէ...

Այս գրութիւնները կարդացող Սօֆիա բնակող մօրեղբայրս՝ Գեորգ Փիլիպոսեան ու հօրս զարմիկը՝ պոլսարնակ Յակոբ Չընար-Չիլինկիրեան, Պոլսոյ <<Քուլիս>> թերթին մեջ հրատարակած գրութիւններով Գեորգ Բամուքչեանին դէմ ելան...

Եւ ըսին թէ՝ <<Ոուրէն Սեւակին ընտանիքը ունեւոր ընտանիք մըն էր... Այս նամակները՝ Ոուրէն Սեւակինը չեն կրնար ըլլալ>>... Որովհետեւ այս ազգականներս, Ոուրէն Սեւակին հօր, իր տղուն գերմանացի աղջկայ մը սիրահարուած ըլլալուն բարկանալով, անոր որկած որամի յատկացումը դադրեցնելուն տեղեակ չէին...

482 Էջին մեջ կրկին գրուած է թէ՝ <<Հելէնը համալսարանը մանկավարժութիւն կուսանէր>> HELENE MARIA APELL (ծնեալ 1890) ERFURT-ցի իր ընտանիքին կողմէ Լոզան ուղարկուած էր, այդտեղի (այսօրուան իմաստով FINISHING SCHOOL ըսուած) երիտասարդ աղջկանց վարժարանը:

Լոզանի այս աղջկանց վարժարանը՝ ոչ մէկ ատեն համալսարան չէր:

Արդէն 1907-ին 17 տարեկան եղող Հելէնը, այդ տարիքին համալսարան չէր կրնար երթալ:

483 Էջին մեջ Հելէնի հօր անունը՝ FRANZ APEL DÖRR գրուած է, իսկ մօրը անունը MARIE APPEL:

Ճիշտը սա պէս է.

Հօրը անունը՝ FRANZ APELL

Մօրը անունը՝ MARIE DÖRR (աղջկնութեան անունը)

...Կրկին 483 էջին մէջ <<Ռուքէն եւ Հելէն 1910-ին Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ Հայ Եկեղեցին ամուսնացան>> գրուած է :

Իրականութիւնը տարբեր է.

Ռուքէն եւ Հելէն 16 Յուլիս 1910-ին Լոզանի մէջ «ARRONDISSEMENT D'ETAT CIVIL DE LAUSANNE» ի պաշտօնատեղիին մէջ ամուսնացան : (Այս ամուսնութեան վաւերագրին պատճենը կուղարկեմ)

...Լոզանի մէջ ամուսնանալէ յետոյ, Ռուքէն Սեւակին փափագովը Փարիզ կերթան և Փարիզի հայկական եկեղեցիին մէջ կը պսակուին...

Ռուքէն Սեւակ՝ <<Բժիշկին զիրքէն փրցուած էջեր>> զիրքին մէջ <<Փոխան հարսանիքի>> վերտառութեամբ գրութիւնով իրենց ամուսնութեան պատմութիւնը տուած է :

<<Փոխան հարսանիքի>> պատմութիւնը՝ Ռուքէն Սեւակին ամենէն զգայուն գրութիւններէն մէկն է :

(Այս գրութեան հայերէն պատճենը կ'ուղարկեմ)

484 էջին մէջ.

<<Հելէնն ալ Պոլսոյ հայկական վարժարաններուն մէջ դաս տալու աստիճան իր հայերէնը յառաջացուցած էր>> գրուած է...

...Ռուքէն Սեւակ, Հելէնի (Ժաննի) հետ ծանօթացած առաջին տարիներէն սկսեալ անոր հայերէն սորվեցնել ուզած էր...

Ռուքէնը Հելէնին դրկած նամակներուն մէջ ֆրանսերէն բառերուն հայերէն թարգմանութիւնները ֆրանսերէն տառերով կը գրէր որ Հելէնը հայերէն սորվիլ սկսի...

Եւ Հեղինն ալ Ռուբէնին ուղարկած նամակներուն մէջ երբեմն քանի մը հայերէն բառեր կաւեցնէր (ֆրանսերէնով) եւ այսքան...

Հեղինին Պոլսոյ հայկական վարժարաններուն մէջ դաս տալու աստիճան հայերէն գիտցած ըլլալը՝ շատ ու շատ չափազանցուած տեսակէտ մըն է...

Կրկին 484 եջին մէջ սապէս գրուած է՝ <<Աշխարհամարտին պատճառաւ, օսմանեան պետութիւնը զօրաշարժ հոչակելով որոշ տարիքի այրերը զինուորագրած էր :

Նոյնպէս Ռուբէն Սեւակն ալ, իբր բժշկական սպայ զինուորագրուած ըլլալով Մաքրի զիւղ (այսօրուան Պաքրլ զիւղ) դրկուած էր>>

Ճիշտ չե...

Ռուբէն Սեւակը կը զինուորագրեն եւ իբր բժիշկ հարիւրապէտ նախ Չանաքքալէ կ'ուղարկեն...

Ռուբէն Սեւակին Չանաքքալէի մէջ զինուորութիւն ըրած շրջանի մասին իմ գիտցածներս նշելու պիտի ջանամ՝

1. Յետագային Ամերիկա հաստատուած հայ մը Չանաքքալէի մէջ իր զինուորութիւն ըրած շրջանի յուշերը կը հրատարակէ։ Այս գրութեան մէջ կըսէ թէ՝ <<Ես Չանաննալէի մէջ, Ռուբէն Սեւակի գումարտակին մէջ զինուոր էի>>...

2. Ռուբէն Սեւակին քոյրը՝ Հայկանոյշ Զեվիքեան-Չիլինկիրեան իր յուշերուն մէջ կըսէ թէ՝ <<Ռուբէնը, նախ Չանաքքալէ ուղարկեցին... Ավելի վերջ, Ռուբէնը Լոզան բժշկութիւն ըրած շրջանին Օսմանեան փաշաներուն շատ օգնած է եղեր։ Այս փաշաները Ռուբէնը Չանաքքալէին Պոլիս բերել սուլին>>...

3. Ռուբէն Սեւակին Չանաքքալէի մէջ զինուորութիւն ըրած շրջանին, Ռուսութօի'ի մէջ (TEKIRDAG) լուսանկարչութիւն ընող

Տատիկողեանի կողմէ նկարուած Ռուբէն Սեւակին Օսմանեան հարիւրապետի համազգեստով նկարը...

Այս նկարի կրնակի մասին վրայ՝ <<DADIGOZIAN – RODOSTO գրուած է.

Այս նկարը եւ կրնակի մասի պատճենը ձեզի կ'ուղարկեմ...

• • • •

485 Էջին մէջ

<<Սեւակը Չանդրը-ի մէջ, իրեն նման քանաստեղծ եղող Դանիել Վարուժանին հետ միասին կը բնակեր>> գրուած է...

Ճիշտ չե...

Ռուբէն Սեւակը Չանդրը-ի մէջ Դանիել Վարուժանին հետ միասին չ'բնակեցաւ...

Որովհետեւ դաշնակցական եղող Դանիել Վարուժանի ընկերները Չանդրը-ի մէջ զինքը <<դաշնակցականներու վիլան>> կոչուող տան մէջ իրենց հովանաւորութեան տակ առած էին :

1. Այս մասին կը վկայէ Արամ Անտոնեանը՝ <<Երբ Չանդրը-ի <<դաշնակցականներուն վիլան>> կերթայի, Դանիել Վարուժանը՝ ընկոյզի ծառի մը տակ գրելով զբաղած կը գտնէի>>... Արամ Անտոնեան (Ամէնուն տարիքը – Կարօ Գէորգէան 1959 Պէրութ)

2. <<Մեր արսորական կեանքին մէջ, Դանիել Վարուժանին շատ կը գուրզուրայինք... Մեր բնակած տան ամենալաւ սենեակը իրէն տուած էինք>>... (Ծերուկը <<Ճակատամարտ>> - Կ.Պոլիս - 1 Յունիս 1919)

3. <<Չանդրը-ի մէջ Ռուբէն Սեւակին հետ միասին բնակեցանք>>... (Միաքայէլ Շամտանձեան, Յուշարձան Ապրիլ տասնըմէկի Կ.Պոլիս 1919)

* * * *

Յարգելի Նեսիմ Օվատիս Խորախիլ,

Պալաքեանի 24 Ապրիլ 1915-ի մասին գրած 2 հատորանոց գիրքը
<<Հայ Գողգոթան>> հայկական ցեղասպանութեան մասին ամենէն
ծանոթ գիրքն է։ Վերջերս անգլերէնի եւ ֆրանսերէնի ալ
թարգմանուեցաւ...

Մինչդեռ Պալաքեանի գիրքը սխալներով լեցուն է...

Ես այս մասին միայն Ռուբէն Սեւակի մասին գրուած սխալները
մատնանշելու պիտի ջանամ։

24 Ապրիլ 1915 Չանդըրը աքսորուած հայ անձնատրութիւններուն
մէջ 3 վարդապետ կար.

1. Կոմիտաս Վարդապետ,
 2. Յովհան Վարդապետ Կարապետեան,
 3. Գրիգորիս Վարդապետ Պալաքեան,
- ... Կոմիտասը մայիսի սկզբները ազատ արձակուեցաւ...

Յովհան Վարդապետ Կարապետեանի հայրը (բողոքական)
պատուելի ըլլալուն, անոր Ամերիկեան դեսպան MORGENTHAU-ի մօտ
կատարած դիմումներուն շնորհիւ ազատեցաւ...

Մինչդեռ Պալաքեան Վարդապետը՝ անուն փոխելով, իբր
գերմանացի պաշտօնեայ ծպտուելով ողջ մնաց...

Եւ 1922-ին Վիյանայի մէջ իր <<Հայ Գողգոթան>> գիրքը
հրատարակուեցաւ...

* * * *

Ռուբէն Սեւակի Չանդըր-ի աքսորական օրերէն ամենէն
կարեւորներէն մէկը պատմելու ջանամ։

Այդ օրերուն Ռուբէն Սեւակը Յովհան Վարդապետ Կարապետեանին տուն կերթայ եւ անոր սա առաջարկը կընէ. <<Խմացայ թէ մեր աքսորեալ ընկերներէն տկար հոգի ունեցողները, թուրք իշխանութեան տարածած <<եթէ իսալամանաք մահէն կազատիր>>-ի նման սուտ իոստումներուն հաւատալով, իսլամութիւնը ընդունելու կը պատրուաստուին... Դուն իր կրօնական, ասոնք կանչէ եւ ամէն մէկում երդում ընել տուր որ իրենց սուրբ հաւատրին հաւատարիմ պիտի մնան>>...

Յովհան Վարդապետը <<Այս տեսակ նախաձեռնութիւն մը շատ մը անպատեհութիւններ ունի>>՝ ըսելով Ռուբէն Սեւակին առաջարկը չ'ընդունիր... (Յովհան Վարդապետ Կարապետեանի յուշերէն, Հայաստանի կոչնակ, USA, 7 Յունուար 1922)

* * * * *

Յովհան Վարդապետ Կարապետեանին մահէն ազատելու համար իսլամ ըլլալ մտածողներուն երդում ընել տալու առաջարկը մերժելէն յետոյ Ռուբէն Սեւակ ինքը անձամբ <<Ամրող երկու օր խեղճը անձամբ աշխատեցաւ, համոզելու համար տկար հոգիները, որ մահը մահմետականացումէն ավելի աղէկ է, եւ զատ-զատ երդում ընել տուաւ ամէն անոնց, որոնց հոգիի ուժին վրայ կասկած ունէր, թէ հաւատարիմ պիտի մնան իրենց լոյս հաւատրին>>... (Միքայէլ Շամտանձեան, <<Յուշարձան Ապրիլ տասնըմեկի>>, Կ.Պոլիս – 1919)

* * * * *

Չանդըրը-ի մէջ ամէն մէկ հայ աքսորեալին գիտցած այս շատ կարեւոր դէպքին մասին Պալաքեան իր գիրքին մէջ բնաւ չխոսիր... Ինչո՞ւ արդեօք...

Ռուբէն Սեւակը Չանդրը-ի մէջ Արապաճրպաշը Իսմայիլին հիւանդ աղջիկը կը դարմանէ... Աղջիկը կը սիրահարուի Ռուբէն Սեւակին : Արապաճրպաշը Իսմայիլը Ռուբէն Սեւակին կըսէ՝ իսլամացիր, աղջկանս հետ ամուսնացիր, քեզի մահէն կազատեմ...

Ռուբէն Սեւակ իր աքսորական ընկերներուն կը պատմէ պատահարը... Բոլորն ալ կըսէն <<ընդունէ իսլամութիւնը եւ կեանքդ փրկէ...Բայց Ռուբէն Սեւակ <<թրքանալը նուաստանալ է>> կըսէ: (Բիւզանդ Քէչեան, Թէոդիկ – Ամէնուն Տարեցոյցը, 1922- Կ.Պոլիս)

Պալաքեանը իր գրքին մէջ Ռուբէն Սեւակին Արապաճրպաշըին աղջիկը դարմանելը եւ Արապաճրպաշըին Ռուբէնին իսլամանալ առաջարկած ըլլալը կը գրէ... Բայց Ռուբէն Սեւակին իսլամանալ մերժած ըլլալը չգրէր... Ինչու՞ արդեօք...

26 Օգոստոս 1915-ին Գալիձիքի մօտ Թիւնի ըսուած վայրը բժիշկ Ռուբէն Սեւակ, Դանիիլ Վարուժան եւ երեք ընկերներուն սպանուած վայրը ոչ մէկ հայ ականատես վկայ կար...

Այս ողբերգութիւնը պատմող միայն կառապան Հասան անունով վկայ մըն է...

Պալաքեան իր գրքին մէջ այս ողբերգութեան մասին (իբր թէ) այս վկայ Հասանին պատմածները կը գրէ. <<Ռուբէն Սեւակ մարդասպաններուն դէմ ըրնդիմացաւ, միայն Վարուժանը ինքնապաշտպանութեան դիմեց>>:

Այս կառապանը ի՞նչ զիտէ Ռուբէն Սեւակին եւ Դանիիլ Վարուժանին ո՞վ ըլլալը...

Մինչդեռ նոյն կարապան Հասանին ականատեսի վկայութիւնը առաջին անգամ հրատարակուեցան, Պալաքեանին գրքին հրատարակուելէն երեք տարի առաջ Պոլսոյ մեջ իբր վերջին լուր :

Նայեցեք, նոյն կարապան Հասանը այստեղ ինչ կըսէ. <<Խեղա
զոհերը ծառերու կապեցին... Ինքինքնին չէին կրնար պաշտպանել...
ձեռքերնին կապուած էր>>...

Պալաքեանը Հասանին ըսածները ինչու փոխեց արդեօք...

Այս ողբերգութեան մասին ուրիշ գրող մը՝ բժիշկ Ս. Զարեւանդ 1924-ին Նիւեօք հրատարակած գրքին մեջ ուրիշ վկայութիւն մը կը բերէ. <<Բոնի մերկացնելու փորձի մը դէմ Սեւակ կ'ըմբուտանայ, իսկ
Վարուժան ստոյիկեան իմաստունի մը պէս համակերպող ոգիով մը կը հնազանդի>>... (Անցորդի տպաւրութիւններ Դանիէլ Վարուժանի, Տօքը Ռ. Չիլինկիրեանի (Սեւակ) գերեզմանները, հեղինակ՝ բժիշկ Ս. Զարեւանդ)

* * * *

Պալաքեան իր գրքին մեջ կըսէ թէ <<Օուրէն Սեւակին եւ Օննիկ
Մաղագաճեանին վրայէն 450 օսմանական ոսկի ելաւ>>: Պալաքեանին
այս գրութիւնը կարդացողը պիտի կարծէ թէ Օուրէն Սեւակը շատ
հարուստ էր : Մինչդեռ խեղա Սեւակը Չանդըրը-ի մեջ դրամ չուներ...

Չանդըրըն Պոլիս իր կնոջը գրած նամակին մեջ կըսէ թէ.
<<Կեղրոնական վարժարանին իմ ամառուան ամսականներս եղող ինը
ոսկին գանձելով՝ ինձի դրկեցեք>>...

...Իրապէս ալ Պոլսոյ գերմանական դեսպանատունէն Լոզան Հելէն
Չիլինկիրեանին դրկուած Օուրէն Սեւակին վրայէն գտնուած իրերուն
ցանկին մեջ կըսուի թէ. <<Օուրէն Սեւակին վրայէն տասը օսմանեան
ոսկի ելած է>>... (Պոլսոյ գերմանական դեսպանատան Լոզան
ուղարկած նամակը եւ հայերէն թարգմանութիւնը)

Արդեօք Պալաքեան Ռուբէն Սեւակի հանդէպ ինչու՝ այսքան անիրաւ գտնուեցաւ... Որովհետեւ Պալաքեան Ռուբէն Սեւակին մարդու մը ամէնաթանկագին բանը եղող կեանքը իր ազգին համար զոհած ըլլալը եւ զիտակցաբար դէպի մահ երթալը կը նախանձէր...

Որովհետեւ Պալաքեան մահէ փրկուելու համար անունը փոխած էր եւ իբր գերմանացի ծպտուելով՝ ողջ կրցաւ մնալ...

Եւ այսօր շատ ու շատեր 24 ապրիլ 1915-ի համար Պալաքեանին գրածները կը կարդան եւ անոր գրածներուն կը հաւատան... Խեղճ հայեր...

* * * *

Բայց Աստուած Պալաքեանը պատժեց... Եւ Պալաքեան Մարսիլիոյ հայոց եկեղեցին վոնտուեցաւ... Եւ 1934-ին Մարսիլիոյ շրջակայքը ամայի ազարակի տան մը մէջ մահացաւ...

Յարգելի Նեսիմ Օվատիս Իսրաիլ,

Ռուբէն Սեւակ 1915-ին հայութեան համար իր հոգին զոհեց...

Չանդըլը-ի մէջ իր անունը չփոխելու համար մեռաւ...

Բայց 1950-տարիներուն Հայաստանի մէջ Ռուբէն Զարեան անունով գրող մը Ռուբէն Սեւակի անունը գողցաւ եւ Պարոյր Ղազարեան անունով երիտասարդ բանաստեղծի մը <<Սեւակ>> անունը տուաւ...

Եւ այս ձեւով Ռուբէն Սեւակ Հայաստանի մէջ հայերու կողմէ երկրորդ անգամ սպաննուեցաւ... Եւ 1950-ներէն յետոյ Հայաստանի մէջ <<Սեւակ>> ըստած ատեն կեղծ Սեւակի մասին կը մտածէին...

<<Սեւակի>> անուան դեմ կատարուած անարդարութեան համար 1970-ներէն ի վեր իմ բոլոր ուժերովս պայքարեցայ եւ տեւական գրութիւններով այս անիմաստ <<չարիք>>ին արգելք ըլլալ ուզեցի...

...Եւ այս <<Սեւակ>> անունի նմանութիւնը շատ մը սխալմունքներու եւ TRAGI-COMEDIE ըսուելու աստիճան խեղկատակութիւններու պատճառ կըլլար...

... Եւ այս սխալմունքներուն զոհերէն մէկն ալ Պոլսոյ մէջ Բարսեղ Թուղլաձեանը (PROF. PARS TUGLACI) եղաւ...

Բարս Թուղլաձըն 1992-ին Պոլսոյ մէջ հրատարակած (թրքերէնով) <<Հայկական գրականութենէ հատընտիր>> վերնագրով շատ արժեքաւոր հատորին մէջ Ռուբէն Սեւակին ալ երկու էջ կը յատկացնէ...

348 էջին մէջ Ռուբէն Սեւակին կենսագրութիւնը (քիչ թէ շատ ճիշտ) տուած է, բայց 349 էջին մէջ Ռուբէն Սեւակի բանաստեղծութիւնն է ըսելով, <<կեղծ>> Սեւակի թրքերէնի թարգմանուած <<Գժվում եմ>> գրութիւնը կը հրատարակէ...

...1994-ին ես եւ Ալեքսանտր Թոփչեան Պոլսոյ <<Մարմարա>> թերթին այս սխալմունքը բացատրող գրութիւններ ուղարկեցինք: <<Մարմարա>> թերթը իմ գրութիւնս չհրատարակեց, բայց Ալեքսանտր Թոփչեանին գրութիւնը հրատարակեց...

Իմ գրութիւնս 20 եւ 21 ապրիլ 1994-ին Պեյրութի <<Արարատ>> օրաթերթին մէջ լոյս տեսաւ...

...Մինչ այդ, Բարս Թուղլաձըն իր գիրքին մէջ կատարած սխալմունքը սրբազրած ըլլալուն, Դուք ալ նոյնալիս Զեր գիրքին մէջ Ռուբէն Սեւակին բանաստեղծութիւնն է կարծելով կեղծ Սեւակին գրութիւնը հրատարակեցիք...

Այս մասին լոյս տեսած գրութիւններուն պատճենները Զեզի կուղարկեմ:

Յարգելի Նեսիմ Օվատիս Խորախ,

Զեր գիրքի մասին <<Ակոս>>, <<RADIKAL>>, <<Ժամանակ>> եւ <<Մարմարա>> թերթերուն մեջ հրատարակուած գրութիւնները գոհունակութեամբ կարդացի...

Բայց ինձի համար աւելի կարեւոր են, մանաւանդ <<RADIKAL>>ի մեջ ելած գրութիւնները...

Շատ մը հայեր <<INTERNET>>ի ճամբով <<RADIKAL>>ի Զեր գիրքի մասին գրութիւնը ամէն կողմ ուղարկեցին...

Զեզի կրկին ու կրկին կը շնորհաւորում :

Ամենալաւ մաղթանքներով՝ Յովհաննէս Չիլինկիրեան

Յ.Գ. 1. Այս գրութիւնս յուսամ որ պիտի կարենաք կարդալ... տարիքի եւ հիւանդութեան պատճառաւ քիչ մը դժւար է կարդալը : Զեզի այսօր կուղարկեմ վերջին հրատարակած գրքոյկս (Սեպտեմբեր 2013 թուականին) <<1915 – Չանդըրը-էն վերյիշումներ >>: 1915-ին Չանդըրը աքսորուած մտաւորականներէն վերապրողներուն վկայութիւններն են : Այս վերապրող մտաւորականները իրենց յուշերուն մեջ կը պատմեն Ռուբէն Սեւակի հետ իրենց ապրած վերջին օրերուն պատմութիւնը :

Այս վերապրող աքսորականներուն անուններն են.

1. Միքայէլ Շամտանձեան
2. Յովհան Շ.Վրդ. Կարապետեան
3. Բժիշկ Վահան Ալթունեան
4. Արամ Անտոնեան

5. Օհաննէս Թէրլէմէզեան

6. Բիւզանդ Քէղեան

Վերապրող աքսորականներէն Գրիգորիս Կարդապէտ Պալաքեանին Ռուբէն Սեւակին մասին վկայութիւնները այս գիրքիս մէջ չառի... Որովհետեւ Պալաքեանը իր յուշերուն մէջ Ռուբէն Սեւակի մասին սխալ եւ սուտ բաններ գրեց...

Յ.Գ. 2. Զեր գիրքին 503 էջին մէջ նշուած Մայտա Սարիսին <<Պատմութիւնները>> թէ՝ <<Ռուբէն Սեւակին աղջիկը Շամիրամը 24 ապրիլ 1915-ի սեւ օրէն երկու օր առաջ Կոմիտաս Վարդապէտի կողմէ մկրտուած է>> գրութիւնը ճիշտ չէ... Իրականութիւնը տարբեր է.

1. Շամիրամի մկրտութեան թուականը 19 Յունիս 1915 է:

2. Ռուբէն Սեւակ այս թուականէն երեք օր վերջ 22 Յունիս 1915-ին ձերբակալուեցաւ :

3. Շամիրամին կնքահայրը՝ Կոմիտաս Վարդապէտը չէ: Շամիրամին կնքահայրը՝ թղթատարական նախարար Ռուկան Մարտիկեանն է:

4. Ռուբէն Սեւակի մանչուն Լեւոնին կնքահայրը՝ Կոմիտաս Վարդապէտն է:

Կոմիտաս Վարդապէտը մայիս 1915-ի սկիզբները աքսորավայր Չանդլըր-էն Պոլիս վերադարձած էր: Եւ այդ թուականին Ռուբէն Սեւակ դեռ չէր ձերբակալուած...

Եւ Կոմիտաս Վարդապէտ Ռուբէն Սեւակի բարեկամը ըլլալուն անոր մանչուն՝ Լեւոնին կնքահայրը եղաւ:

(Լեւոնին եւ Շամիրամին մկրտութեան վկայականները կ'ուղարկեմ)

Յ.Գ. 3. Զեր գիրքին 496 էջին մեջ Ռուբէն Սեւակ կնոց Հելէն Սեւակին 27 հոկտեմբեր 1915-ին Լոզանէն Պոլսոյ գերմանական դեսպանատան գրած նամակը հրատարակեր էիք: Այս նամակին կրկին հրատարակուիլը ինձի շատ ուրախացուց...

Հելէն Սեւակին այս նամակը ես ուղարկած էի TANER AKCAM-ին: Ինձի համար այս նամակը²⁴ Ապրիլ 1915-ին մասին գրուած եւ ըսուածներուն ամենէն կարեւորն է, որովհետեւ 1915 Եղեռնի մեջ գերմանական պատասխանատութիւնը կը մատնանշէ...

Այս նամակը հայերէն թերթերուն մեջ եւ յետոյ գիրքերու մեջ քանիքանի անգամներ հրատարակեցի, բայց հայերը այս նամակին իմաստը եւ կարեւորութիւնը չհասկցան կամ հասկնալ չուզեցին դժբախտաբար:

Այս նամակը հայկական գեղասպանութեան բուն պատասխանատուները ճանչցող գերմանացի կնոց մը կողմէ գերմանացիներու ուղղուած անէծք է, աւելի ճիշտ անհաւատալի մէկ նախատեսութիւն մըն է...

<<Անմեղ կիներուն, երախաներուն, հիւանդներուն եւ ծերերուն երկինք բարձրացող արիւնք՝ անէծք մը ըլլալով Գերմանիա պիտի վերադառնայ>> 27.10.1915 լոզան Հելէն Սեւակ

Հելէն Սեւակին կատարած այս նախատեսութիւնը իրականացաւ: Երկրորդ աշխարհամարտին գերմանացիներուն՝ հրեաներուն դէմ կատարած բարբարոսութիւններուն պատիժը գերման ազգը 1945-ին մինչեւ այսօր իր ուսերուն վրայ կը կրէ...

Եւ երկար տարիներ ալ պիտի պատժուի...

Յովհաննէս Չիլինկիրեան

11.12.2013

Nice

Arrondissement d'Etat civil de Lausanne

EXTRAIT DU REGISTRE DES MARIAGES

Le seize juillet mil neuf cent dix.

ont été déclarés unis par le mariage, en conformité de la loi, à Lausanne.nom, prénoms } Ochillinkirian, Rupen
et profession } -étudiant

de sexe... homme... domicilié à ... Lausanne

Etat civil... célibataire

né à Selivri près Constantine vingt-huitième mil huit cent quatre-vingt-cinq
anople fils de Hadji Mohamed Ochillinkirian, négociant
et de Amaveli Krapausian, domiciliée à Séléjri

ET

nom, prénoms } Apell, Hélène Maria Anna
et profession } -femme

de Erfurt (Prusse) domiciliée à Erfurt

Etat civil... célibataire

née à Erfurt le seize juin mil huit cent quatre-vingt-dix
fille de Franz Bernhard Anton Apell, joailler
et de Sophie Henriette Marie née Dörr, à Erfurt

Pour copie conforme:

Lausanne le 16 Juillet 1910

L'OFFICIER DE L'ÉTAT CIVIL

«Բժիշկին գիրքն փրցուած էջեր»:

ՌՈՒԲԵՆ ՍԵՒԱԿ

«ՓՈԽԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ»

Դեռ դպրոցական նոտարաններուն վրայէն՝ Արտմ
ընկերու կ'ըսէր լինծի.

— Երբ քսան տարու ըլլանք, ա'յնովիսի խնջոյք մը,
ա'յնովիսի հանդէս մը սուրքենք, որ ամբողջ զիւղը մե-
ղի հետ ուրախանայ . . . :

Այն տուն դեռ մեղի այնովէս կը թուէր թէ քսան
տարեկանին խոչոր անկիւն մը ոլիտի դաւնայինք:

Քսան տարի կեանքի պատրաստուիլ, քսան տարի
դաւակներ պատրաստել, քսան տարի մահուան պատ-
րաստուիլ . . . : Ա'յս էր մեր նշանաբանը:

Մեր տղու միամտութեան մէջ այնովէս կ'երեւակա-
յէինք թէ կեանքը մաթէմաթիքական ուղիղ դիծ մըն
էր՝ որ երեք հաւասար մասերու կոտրուելէ վերջ՝ ինքն
իր վրայ կը դոցուէր, ինքնաբերաբար, եռանկիւնի մը
պէս . . . :

Այդ օրէն ի վեր չա՛տ ջուրեր անցան կամուրջին տա-
կէն, ու հաղի՛ւ կրցայ հասկնալ թէ կեանքի դիծը ոչ
թէ ուղիղ, այլ քմայաղաշտ դիկդակ մըն է, եւ ո՛չ թէ
հաւասարակաղմ եռանկիւն մը կը ձևացնէ, ուեւ ու ծի-
ծաղելի պէրօ մը . . . :

Անոնք որ դպրոցին մէջ պէրոյի մը համար կուլային,
անոնք ամբողջ կեանքերնին ոլիտի լան . . . սովորողա-

բար : Իսկ անոնք որ դէրոյով մը կը զուարձանային՝ անոնց համար կեանքը շա՛տ մը նմանօրինակ ու տարօրինակ զուարձութիւններ կը վերապահէ :

Օրինա՞լ : Արամ, ընկերո, դեռ հաղիւ կեանքին պատրաստուած, զեռ այդ կանխորոշուած քսան տարիեցին չհասած, բոնեցին ու թաղեցին . . . : Ու ես՝ մինակ մնացած՝ երր օր մը ուղեցի տօնել այդ մեծ թուականը, արդէն կեանքիս գարունը անզպալարար անցած, դաշած, անէութեան մէջ թաղուած էր . . . :

Սակայն մեր ծրաղըին մէջ ուրիշ տօն մըն ալ կար, մե՛ծ տօնը, մեծալո՛յն տօնը, ամուսնութեա'ն տօնը, որ աննշմար չէր կրնար անցնիլ անցուցու:

Ո՞վ կրնար զուշակել թէ այդ մե՛ծ տօնէն ալ ես ինքո ոլիտի հրաժարէի . . . ահա թէ ինչո՞ւ :

Ականատեսներ կը պատմեն թէ ինչո՞ւ, մահուան դատապարտեալը իր ճերմակ շաղիկին մէջէն լոօրէն կը յառաջանայ ու ճիտը չուստինին կ'անցընէ՝ առանց լնդդիմութիւն մը լնելու, որովհետեւ գիտէ թէ սմէ՛ն շարժում անժպուտ է, եւ թէ իր բախտը ուրիշներ կանխաւ վճռած են՝ տռա՛նց իր հաւանութիւնը հարցնելու:

Ես մահուան դատապարտեալ մը դեռ չեմ տեսած : Բայց օր մը պարսկական եկեղեցիի մը մէջ հարս մը տեսայ, ու դեռ իր վրայ խորհած տռենս մարմինս միշտ փուշ-իուշ կ'ըլլայ :

Խուռներամ, սեւ բաղմութիւն մը դլուխ դլխի կ'ալիկոծուէր հարսին անցքը դիտելու համար : Ահա՛ երեւցաւ ան : Շուարուն ու մահատիոլ կը յառաջանար, առա՛նց յօժարութեան, այլեւ առա՛նց ընդդիմութեան, որովհետեւ ուրիշներ արդէն իր ճակատադիրը վճռած էին՝ առա՛նց իր հաւանութիւնը հարցնելու :

Դլուխէն մինչեւ ոտքը ճերմակներու մէջ, ան կը յառաջանար՝ իր միամտութեան չուանէն կախուելու . . . Մինչեւ հիմտ որքա՛ն երջանիկ էր ան . ցորեկները սիրոյ երդեր կը հիւսէր, գիշերները հրաշալի տսպետներ կը տեսնէր . դաշտի ճողուաներուն ոլէս անհող, երկինքի թաջուններուն ոլէս աղատ էր . . . : Այդ զիշե՛ր իսկ սիտի վշրուէին իր բոլոր երաղները, ինքն ալ իր կարզին ոլիտի ճանչնար մայրութեան ցաւերը, ոլիտի ծեծուէր, ոլիտի տղեղնար, ոլիտի անտանանար . . . :

Մարդակերպ դայլերու, յօշոտող նայուածքներու

մէջէն ան կը յառաջանար՝ ճեփ-ճերմակ ու դեփ-դեղին։
Պղոըտիկ մտրմին մը՝ սրտատրով ու զողղոջուն, ոճ-
րալործ ճեռքի մը մէջ բանուած թունիկի մտրմին մը,
որ քիչ յետոյ սլատա՛ս մը ոլիտի լոլտր քովի դիշակեր
ու տարիքոտ անողին բերնին մէջ . . .։ Փեսան՝ իր թե-
ւէն ճանկած՝ կը յառաջանար ճարովոտ աչքերով, փայ-
տի ոլէս ոլեխելով՝ սեւցուած ու սուրցուած . . .։

Ամբողջ ամրոխը դոյլ մը աչք եղած էր։ Յամտո
նոյուածքներ կը սեւեսէին հարսին։ Մասի մը ոլէս՝ քիչ
մը ամէ՛ն մարդ ոլատոտ-ոլատառ կը ճաշակէր այն «ան-
մեղութենէն»։ որ վայրկեան մը յետոյ կոյութիւն չոյի-
տի ունենար ա՛լ . . .։

— Հարստութիւնը անո՞յշ րան է . . . վախսաց մէ-
կը՝ բերնին ջուրերը վաղցնելով։ Գրպանդ դրամ ունի՞ս,
կեանքդ պոռնիկներու ծոցը վտեցուր, ու ծեր օրերուդ
համար է՛ն անմեղ, է՛ն զեղեցիկ, որդուիկ աղջիկը առ,
րոքուէ, արիւնէ, ծեծէ, հիւանդացուր . . . մա՛րդ մը
ձայն հանելու իրաւունք չունի, ո՛չ իսկ կինդ . . . Ասու-
ծոյ օրհնութիւնը քանի՞ ոսկիի զնեցիր, ուրիշ րան հար-
ցնող չկայ . . .։

Ու իրաւ ալ նոյն վայրկեանին, բարձրաստիճան-
կուսակրօն մը Սուրբ Դրքէն վկայութիւններ կը բերէր
փեսային առաքինութեան համար . . .։ Ամուսնութեան
անուշութիւններուն վրայէն կը մանէր, տակէն կ'ե-
լէր . . .։

— Ծով չմտած լողալ կը սորուցնէ . . . կակալեց մէ-
կը քովէս :

Բայց, ուրիշ մը այնպիսի՛ խօսք մը լսաւ, որ մին-
չեւ ականջներուս ծայրը կարմրեցայ։

Այդ օրէն սրուցեցի որ՝ եթէ երբեք ամուսնանայի,
ամէն պարագայի մէջ այս աւեսակ պիտի չամուսնանայի։

Տեսայ որ այդ պայմաններուն մէջ պսակը ուրիշ
րան չէր եթէ ոչ խարդախ պայմանակրութիւն մը, որ
կոյուը կը սոսորագրէր ասունց անոր առաջին բառը լմ-
րոնելու. իսկ ամուսինը որ լաւ կ'ըմբոնէր՝ սուխուած
չէր յարդելու իր պայմանագրութիւնը . . .։

Գերիներու վաճառականութիւնը ուրիշ ահսակ չէր.
միայն թէ հիմա վճարո՛ղն ալ, վաճառուո՛ղն ալ աղջիկն
է . . .։

Աւ, ո՞վ հեղիսութիւն, այդ վոքրիկ աղջիկը՝ ու-

բուն խօսքը զտուարանին առջեւ արժէ՞ք մը իսկ սլիալի շունենար՝ իր «Այս՝»ն պիտի յարդէր մինչեւ իր կեանքին վերջը, ու իր արգանդին մէջ պիտի կրէր համբոյրներուն ամրող ծանրութիւնը, մինչդեռ իր ամուսինը՝ առաջին ցղութեան արդէն՝ պիտի խարէր զայն, չան մը պէս . . . :

Բայց տեսնէիք լիք իր ծնողները որքա՞ն հալարա կ'երեւէին, ի՞նչ ուրախութիւն արցունքներ կը դլարդ ցնէին իրենց ազգերէն . . . ի՞նչ վարդետութեամբ առաջ տարեր էին զրամօժիտի սակարկութիւնը . . . ու ի՞նչ լաւ ընտրութիւն . . . ի՞նչ չնորհքով վեսայ . . . : Ամէնքը կը պաշարէին, կը չնորհաւորէին զիրենք:

Ես՝ նախանձով ու դաւնութիւնով լեցուն դուրս կը նետուէի այդ վերեվաճառութեան շուկայէն, Երբ մէկը թեւէս բունելով քաղաքավարութեամբ անունս հարցուց . . . կ'երեւի «Ծանօթ ներկաներ»ու շարքին մէջ տը-պէլու համար :

Տասնեակ տարիներ անցան այդ օրէն ի վեր, բայց դեռ շմուցայ զինքը, այդ ճեփ-ճերմակ ու դեփ-դեղին ավշիկը, որ կեանքիս մէջ առաջին ու վերջին անդամ կը տեսնէի :

Իր ողին զիս երկար ատեն տառապեցուց :

Օր մը, ես ալ իմ ճակատազրիս կը հնազանդէի՝ իմ լաւազոյն կէսիս միանալով :

Բայց իր ողակէն որքա՞ն տարրեր եղաւ մերինը՝ հակառակ ծայրայեղութիւն :

Առանց թմրուելի, առանց հանդիսաւորութեան հարսնիք մը . քաղաքական այն ողարդ հարսանիքը՝ որ Եւրոպան կը պարապաղրէ հաւասարացնելին ալ, ուրացողին ալ, հարսւատին ալ, աղքատին ալ:

Չուփերիացի քաղաքամետը ամուսնական որայմանապրութիւն մը ներկայացուց մեղի՝ երկու վկաներու առաջ :

— Կ'ուգէ՞ք սառապրել, Օ՛խոլոդ . . . :

— Այս՝, պարոն . . . լսու հարսը՝ զրչի համարձակ ստորապրութիւն մը պառկեցնելով թողթին վրայ :

— Ենորհակալ եմ Տիկին . . . ողատառխանեց քաղաքաղետը :

Ու ամէնն այսչափ : Այդ վայրկեանէն Օրիորդը Տիկին Եղու :

Եւ սակայն, — անկեղծ խօսք մը կ'ուղէ՞ք — այդ
շարութիւնը զիս վիրաւորեց :

Այդ կանխաւ պատրաստուած թուղթը՝ յարձակո-
ղական ու պաշտպանողական հողի վրայ դրուած եր-
կուստեք ստորակրուած վաճառականական պայմանա-
պրութեան մը վերածեց մեր տարտամ սէրերը, անչըր-
ջագիծ անուրջները, ինքնայօժար նուբրումները, յա-
ւկունի խոստումները . . . :

Ու Սէրը, որուն համար Սողոմոն «Մահուան շափի
զօրաւոր է» կ'ըսէ, առուտուրի մը չափի խախուտ եղաւ.
որովհեան Օրէնքը՝ մել միացնելու ժամանակ՝ բաժ-
նուելու պայմաններն ալ կը մատնանշէր . . . :

Այս բալոր օրինական չղթաներուն ծանրութիւնը թե-
թեւցնելու համար երկնային օրհնութիւն մը կը պակ-
սէր : Հարսն ալ շուտով նշմարեց այդ պակասը :

— Քանի որ, ըստ, մեր ամուսնութեան համար
մեծ ծախսեր չըրինք, «վտխան հարսանիքի» դժբախտ
աղջիկ մը ուրախացնենք այդ դրամով . ևս նշանուած
որբուհի մը զիտեմ որ պսակուելու համար միջոց չու-
նի . թող իր ուրախութիւնը մեղի համար օրհնութիւն
մը ըլլայ . . . :

«ՄԵծ միտքերը սիրուէն կը ծնին», կ'ըսեն, այ-
սինքն կինէն . . . :

«Փոխան հարսանիքի» . . . : Այդպէ՛ս որոշեցինք, ու
այդպէս ալ ըրինք :

Ու մեր ուրախութիւնը աւելի կատարեալ ընելու
համար, մեկնեցանք Փարիզ՝ հայ եկեղեցիին մէջ վլն-
տուելու ա՛յն, ինչ որ կը պակսէր Լողանի քաղաքատան :

Բարի քահանայ մը մեղ դիմաւորեց ժալտելով .

— Բայց զիս զանելէ առաջ՝ դանձապետ է Փէնտին
ոլետք է զոնէիք . . . ըստւ :

Քաղաքը տակնաւվրայ ընելէ վերջ՝ դանձապետ է-
Փէնտին ալ դատանք զոհարավաճառի զրասենեակի մը
մը մէջ, ոսկի նժարի մը ետին կծկտոծ, մոմի զոյն ծե-
րունի մը՝ որ ձութ կը ծամէր . . . :

Երբ իմացաւ այցելութեանս պատճառը՝ ըստւ .

— Աշխարհիս չորս կողմէն հոս կը թափին աժան
օրհնութիւն մը սաւանալու համար . . . : ՄԵր զիները ա-
մէնուն յայտնի են արդէն, այնպէս որ սակարկութեան
պէտք չկտյ . . . : Եթէ հաղար Փրանք տրուի՝ ամլաղ

տաճարը լապտերի ողև կը զարդարենք, բայց նշանաւոր բան մը կ'ըլլայ... : Եթէ միայն մէջտեղի ջահը կ'ուղէք՝ զետինի զորովերով՝ այսչափ հարիւր Փրանք... : Բոլոր ջահերը մէկանց՝ այսչափ հարիւր... : Սուրբ խորանին լուսավառումը՝ այսչափ հարիւր... :

— Բայց ողարդ օրհնութի՞ւն մը...

— «Պարդ օրհնութի՞ւն» ի՞նչ ըսել է, է Փէ՛նտիմ: Լուսահողի Մանթաշօֆ այս շքեղ տաճարին համար միլիոններ ծախուեց նէ՝ ողարդ օրհնութիւն մը տալու համար է... : Ամէն մոմ հաշիւով կը վառի, ամէն տիրացու հաշիւով կ'երդէ... : Պէտք է զիտնաք որ մեր ձայնաւորները Փարիզի Քօնսէրվաթուարին մէջ կ'ուսանին և Օրէուային մէջ կ'երդէն... : Մէր Շահ-Մուրատեանը «Ֆառութ» կը խաղայ... : Եթէ զովաբանական քարոզ մըն ալ կ'ուղէք՝ անոր հաշիւն ալ տէրտէրին հետ յարմարցնելու է... :

Ահա թէ ի՞նչ ցեխերու մէջ ստիպուեցայ սողացնել մեր Մէրը՝ անլուծելի, անբաժանելի, երկնային, յաւիտենական ձեւ մը տալու համար անոր... :

Բայց հետեւեալ օր արդէն՝ եկեղեցիին մէջ՝ մոսայ այդ բոլոր դասնութիւնները:

Խորհրդաւոր զմբէթին տակ, տմայի շէնքին ձիչը կեղրոնը, մինա՞կ էինք մենք, իրարու սեղմուած՝ երիտասարդ ամոլ մը, ծերունի քահանայ մը ու Փրանսացի ժամկոչ մը:

Խորանին վրայ ու մեր երկու քովերը երկար ու ճերմակ կերտներ կը վառէին, լոյս ցերեկով, տիգոյն ու երաղային բոցով մը՝ որ կար ու չկար... :

Երբեմն գուռին բացուածքէն օտար գլուխ մը կ'երկնար հետաքրքիր: Այն ատեն կը լսուէր փողոցի անվերջ ու անհուն աղմուկը: Դուրսը՝ աշխաբհի մայրաքաղաքը կը խժար, կ'ունար, կը հայհոյէր, կ'ալեկոծէր... : Ներսը՝ խարտեաշ եւ սեւ երկու զլուխներ իրարու կը կապուէին՝ ապրուշում թելով մը, կեանքի ու Մահուան համար... :

Դուրսը՝ բոլո՞ր կիրքերն ու բոլո՞ր մեղքերը, բոլո՞ր զիտութիւնն ու բոլո՞ր քաղաքակրթութիւնը... : Ներսը՝ հայաստանցի տէրտէր մը, կարծես Անիի քանդակիներէն փրցուած՝ հին ու առաքելատիպ դլուխ մը, հաղարաւոր տարիներու բառեր կը կրկնէր, յաւիտենա-

կան ու ահաւոր . . . :

Ճերմակ մսմերը կը հալէին, բուրվառը կապոյտ ամողով մը մեզ պաշարեց: Տէրտէրը անվերջ կը կարդար ու կ'երդէր. այդ ընթերցումը ու այդ օրօրումը քիչ քիչ մեզ ընդուրմացուցին, վերացուցին, հեռացուցին, չին ու հեռու տեղուանք տարին . . . :

Կնքահայրը — մենակեաց ու մարդատեաց արուեստավէտ մը, որ եկեղեցի ոտք կոխած չունէր — հիմա տղու մը պէս կուլար: Հարսը — որ ոչի՞նչ կը հասկնար ոսկելարու աստուածային բարբառէն — լոիկ մնջիկ կ'արտասուէր . . . : Ու առք արցունք մը որ ինկաւ մեր միացած ձեռքերուն վրայ՝ մինչեւ ոսկորներուս ծո՛ւծը գողացուց :

Ո՛չ. Երկնքի կամարէն վարդի մը կողը ինկող ցողը, բաղնետան զմբէթէն կոյսի մը ծոցը ինկող կաթիլը, այնքան չե՛ն կրնար սարսուացնել . . . :

Ինծի ի՛նչ փոյթ թէ Գիտութիւնը պիտի հեղնէ իր անարժան աշակերտին այս երկիւղած դիրքը՝ կրկնառէ՛ս ծիծաղելի, որովհետեւ Գիտութիւնը որ կրօնքը չի հասկնար, Սէ՛րն ալ չի հասկնար: Յարաբերական իրականութիւնների՛ւն միայն կը հաւատայ ան. մինչ Սէ՛րն ու կրօնը բացարձա՛կ իտէալին կը ձգտին, նոյն յաւիտենական դպացումին երկու յաւիտենական ձեւերն են անոնք: Սէ՛րը՝ անձնական, կերպարանաւոր, երկրային, բնական իտէալն է, կրօնը՝ անանձնական, անկերպարան, տիեզերական, դերբնական իտէալը . . . :

Թող քարկոծե՛ն զիս թերահաւասաները: Ես չե՛մ կը նար ուրանալ այն անջնջելի՛ արցունքը որ իմ մայրենի եկեղեցին կը ցաւ կաթեցնել իմ էութեանս մէջ, եւ որ բոլոր գիտութիւնները միացած՝ չպիտի կարենային կաթեցնել . . . :

Միայն թէ աղատեցէ՛ք Պսակը միջնադարեան յլուգութիւններէն, գերեվաճառութեան յիշտակներէն, անբարոյացուցիչ տեսարաններէն, չտես ցուցակրութիւններէն . . . : Այս լուլորը կը ծառայեն միայն ամուսնութիւնը դժուարացնելու, աղքատութիւնը նուաստացնելու, կուսութիւնը կարմրցնելու . . . :

Փոխանակ հարիւրաւոր հրաւիրեալներու՝ որոնք վա՛զն իսկ պիտի քննադատեն ձեր հարսնիքին խեղձութիւնը, լոււաղոյն է ուրախացնել որբուհի մը՝ որ ամ-

բո'վակեանքով պիտի օրհնէ ձեզ :

Ու ո'եւէ թերթ ուրախ պիտի ըլլայ յայտարարելու
արար աշխարհի թէ՝

Նորապսակ ամոլ Ք. այսքան ոսկի

կը նուիրէ աղջկանց որբանոցի մը

փոխան հարսանիքի :

Շարքը բացուած է, ո՞ւ պիտի երկրորդէր . . . :

Լոգան, 1913

Ռ. Սեհմակ





ԱՐԴ ԳԵՐԳԻԵՎ

ԱՐԵՎԱԿԻ
ՏՐԵՎՈՒԹՅՈՒՆ

1959

Բ. ՏԵՐ

ՊԵՏԵՔ - ԾՐԱՎՈՒՄ

կանանչ կուժէն կը մատոռուակէ հին ու կարմիր զինին պաղպաջուն, տոհմիկ սեղանին շուրջը բոլորուածներուս : Ու Վարուժանին «Դըրդանք»ը կը հասնի իր յաղթական լրումին .—

Տնակըս բոյրո՞վ լեցուեցաւ,
Զի ծոքրիններ ծոքեցան
Պատմունանին ֆրդանցքէն,
Զի արեւավ օծուած ոսկի մազերէն
Բուրեան մեղքեր ծոքեցան.
Եւ բիբերէն՝ մարգրիտներու պէս փաղփաւն՝
Թափիթըփեցան տառւպնիր,
Տնակըս լոյսո՞վ լեցուեցաւ...

Աւանդութիւնը պարտուած էր եւ աւանդամոլութիւնը ղսպուած : Ժողովուրդը հաշտուեցաւ բանաստեղծին ու անոր անմահական սիրոյն հետ, երբ կանանչ կիրակիի այդ օրը, եկեղեցական ղանզերը, Վարուժանին ու Արաքսիին սիրոյ յաղթանակը աւետեցին ի լուր աշխարհի...
Լեհոն լանիս

Դ. ՎԱՐՈՒԺԱՆ ԶԱՆՂԵՐԸ ԱՔՍՈՐԱՎԱՅՐԻՆ ՄԵջ

Ինչպէս այս էջերում սկիզբը ըսմինք, 1915ի սկզ օրերուն, Արամ Անտոննեան, Զանղերըի ժամանակաւոր ախորավայրին մէջ միասին եղած էր նահատակ ֆերքողին հետ : Նուպարեան Մատենադարանի քղբածրաբներուն մէջ ճգած իր յուշագրութիւնով, Ա. Անտոննեան կը նկարագրէ Դ. Վարուժանին անցուցած կեանքը Զանղերըի մէջ եւ կուտայ կարգ մը այլ ծանօթութիւններ, որոնց բոլորը կը իրատարակենք ստորեւ, նոյնութեամբ :

Վարուժան կը սիրէր աշխատիլ ընկուզենիի մը շուրջին մտերմութեան մէջ եւ կը նախրնտրէր միշտ առանձին մնալ այնտեղ : Իր ընկերները կը յարգէին այդ բաղձանքը, բացի անշուշտ այն առիթներէն, որոնց լնթացքին նոր լուր մը կ'առնէինք եւ ղայն իրարու կը հաղորդէինք, ընդհանրապէս առանց մեկնութեան : Եւ լուրերը առհասարակ չար էին : Անշուշտ շատ սուտ ու չափազանցուած պատմութիւններ ալ, յայտնի չէ թէ ուրիէ բխած, շրջան կ'ընէին ատեն ատեն : Ոմանք ամէն բանի կը հաւատային եւ նոյնիսկ կը զայթակղէին, որ ուրիշներ թերահաւատ կը մնան : Եւ Վարուժան հաստացողներէն էր :

Սովորաբար, երբ դաշնակցականներու «Վիլլա»ն կ'երթայի, ընկուզենիին տակն էր ան, դրելով դրադած : Մեր բախտակիցներէն ոմանք զդուշացուցին զինքը այդպէս յայտնաբար դրելէ, որովհետեւ փողոցէն անցնող ամէն մարդ, ինչպէս մեր վրայ հսկող ոստիկանները, կրնային տեսնել ատիկա եւ հետեւութիւններ հանել, նոյնիսկ գրաւել դրածը : Վարուժան ըսաւ անդամ մը, որ անլինաս բաններ են դրածները եւ եթէ նոյնիսկ դրաւուին ու թարկմանուին — իր բառերով — «հաւու մը վիղը ոլորելու իսկ պէտք չի ծագիր ատոր համար» :

Զոհերը Պոլսէն հեռագրի կը սպասէին Պոլիս վերադարձուելու համար։ Հեռագիրը եկած էր զոհերը ճամբայ չհանուած, բայց Օղուզ գաղտնի պահած էր ղայն, որպէսզի դլուխ հանէ ոճիրը։

Նոյն ատեանին առջեւ վկայութիւն տուած էր նաեւ Օհան (նախկին վարդապետ) Կարապետեան, Վարուժանի եւ ընկերներուն, ինչպէս նաեւ Տիրան Քէլէկեանի սպանութեանց պարագաներուն մասին։

* * *

Ինչպէս ըսի, զինուորադրութեան Զանդըրը ճիւղին պետը իղղէթ պէյ, որ նախախնամութիւն մը եղած էր բոլոր աքսորականներուն համար, պատուոյ խնդիր դարձուց իրեն համար՝ դործուած ոճիրը եւ ամբողջովին բնաջինջ ըրաւ Քիւրտ Ալօն եւ անոր հրամաններուն տակ գտնուող հրոսակումը։

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

* *

Դ. Վարուժանի, Ռ. Սեւակի և իրենց ընկերներուն սպանութեան մանրամասնութիւնները ճշդուեցան 1918ի զինադադարէն ետքը, երբ, իբրեւ ականատես խոստովանութիւններ ըրաւ՝ զանոնք դէպի սպանութեան վայրը փոխադրած թուրք կառապանը։ Զոհերը դաշունահար մորթուած էին Զանդըրըն քանի մը ժամ հեռու անտառակի մը մուտքին, բլուրի մը ստորոտը, 26 Օգոստոս 1915ին։

ՈԳԵԿՈՉՈՒՄ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՑԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՑԵԱԼ ՏԱՐԻ ԿԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՄԷՋ

Քառասուն տարիներէ ի վեր, քառասուն անգամ, ամէն տարի, Ապրիլեան Սգատօներուն, հայ ժողովուրդը, իր պաշտամունքին ու յարգանքին երկիւղած տուրքը լնծայեց Մեծ եղեռնի անհամար զոհերու յիշատակին, աշխարհի բոլոր աղատ երկիրներուն մէջ։ Բոլորին ուղղուած համազգային այս յարգանքի կարգին, բազմաթիւ այլ պատեհութիւններով եւ ձեռնարկներով առանձնապէս ողեկոչուեցաւ նաեւ յիշատակը նահատակուած մեծանուն դէմքերուն։ Տեղի ունեցան հանդիսութիւններ, տարեղարձային տօնակատարութիւններ, դասախոսութիւններ, եւլն., անոնցմէ շատերուն կեանքն ու դործը ծանօթացնելու և յիշատակը պանծացնելու համար։

Նմանօրինակ հանդիսութիւն մըն էր ահաւասիկ այն մէկը, որ, յետ երկարատեւ նախապատրաստութեան եւ յուշատախտակի մը զետեղուամով, տեղի ունեցաւ 9 Փետր. 1958ին Պելժիքայի կան քաղաքին մէջ, ի յիշատակ հայ քերթողական արուեստի մեծագոյն ներկայացուցչին՝ Դանիէլ Վարուժանի։ Այս հանդիսութեան շքեղութիւնն ու առանձնայատկութիւնը, սակայն, կը կայանար այն բացառիկ իրողութեան մէջ, որ ատոր իրենց մասնակցութիւնը կը բերէին նաեւ պելժ եւ Փրանսացի անձնաւորութիւններ, — պաշտօնական դէմքեր, գրողներ, փրոֆէսէօրներ, արուեստագէտներ եւ

ՅՈՒԺԱՐՁՄ

Ա.ՊՐԻԼ ՏԱ.ՄՆԵՄԵԿԻ

18 MAY 1881



ՊԱՏՐԱՇՈԱԼԻԱԾ

«ԱՊՐԻԼ ՏԱ.ՄՆԵՄԵԿԻ ՍԳՋՀԱՆԴԻՄԻ ՅԱՆՁԱԽՈՒՄ» ԻՆ ԿՈՂՄԻ

ՀՈՒՄՈՐԻ ՄԱՏԱՐԱՐԱ
Հ. Բ. Շ. ՄԱՆՈՒՔԻ ՎԵՐԱՎՐԱ

ՀՊ

— Կ Պ Լ Ի Ս —

ՅՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

1919

մը ունէի : Այսօր, այդ կարաւանէն եռ մնալս, բախտով միայն կրնամ բացատրել :

Երկրորդ կարաւանը՝ կազմուեցաւ անտնցմէ որոնք, կամ որ եւ է պարկեշտ աշխատանք կը կանոարէին՝ քաղաքին մէջ; իրենց կեանքը շահելու համար, եւ կամ թէ, չզիտցուիր ի՞նչպէս, ուշադրութիւնը գրաւած էին ցանկը պատրաստողներուն: Այս կարաւաններու կաղմութեան զվսաւոր շարժիչ ոյժը եղած է նոյն տեղի Խթթիհատի պատասխանառու քարտուղարը Օլուգ, որուն վրայ կը ծանրանայ զլիսաւորաքար, մեր հարիւրէ աւելի կորսուած ընկերներուն արեան պարուքը:

Այն երեք զոհերը, որոնց հետ անձնական շատ մը յիշատակներով կապուած եմ, եւ որոնց եղելական վախճանը միշտ սրտիս մէջ կ'արիւնի, եղած են Դանիէլ Աւրուժան, Տիրան Ռէլէկեան եւ Ռ. Սեւակ:

1915ի Յունիսի յերգերը, առաջին կարաւանին մեկնելէն եւ տասն եւինը հոգիներու ալ Պոլիս վերադարձը արտօնուելէ յետոյ, մէկուկէն ամիսի չափ, միտսին ապրեցայ Մեւակին հետո: Ես ուրիշ վեց հոգին ներու հետ միասին կ'ապրէի: Իոլոր ընկերներս ալ, առանց բազարութեան, մաս կը կազմէին Պոլիս վերադառնալու արտօնուածներուն, Մեւակ ալ, այդ օրներուն նոր հասած էր Զանոլը, ուրեմն անմիջապէս որոշեցինք մեր կենակցութիւնը:

Պոլսէն ծանօթ էր ինծի իր զիւրահայլորդ եւ զուարթ հոգին: Տօնական զուարթախութեամբը լեցուցած էր տուներնիս: Այդ ատեններուն, (յուլիսի սկիզբները) տակաւին չէնք զիտեր առաջին կարաւանին վիճակուած բախտը, եւ անտեղեակ էինք տակաւին Թուրքին ելեռնի կամքին:

Խտամին ծոմայահութիւնը սկսած էր արդէն, եւ ծայր տուած ելեռնի ապերասանութիւնը: Զարդերու չարաշուք զրոյցներ սկսած էին մեր ականջը համանիլ: Այդ միջոցներուն էր, օր մը մեծ լրաբանցումի մէջ տեսայ զինքը: Այն տեսակ խօսք մը տարածուած էր աքսորականներուն մէջ, թէ մահմետականութիւն ընդունողը աղատ պիտի արծակուէր: Այդ ատենները, առաջին կարաւանը մեկնած էր արդէն եւ եօթանասուն հոգիի չափ մնացած էինք: Ամբողջ երկու օր, խեղճը աշխատեցաւ, համոզելու համար տկար հոգիները, որ մահը մահմետականացումէն աւելի աղէկ է, եւ զատ զատ երդում ընել տուաւ ամէն անոնց, որոնց հոգին ուժին վրայ կասկած ունէր, թէ հաւատարիմ պիտի մնան իրենց լոյս-հաւատարին:

Երբ մեր կարաւանը Զանոլը հասաւ, մեր մէջը ութը քժիշիներ կային, իսկ Զանոլը մէջ քժիշկ չկար բնաւ: Մեր քժիշկ ընկերները իրենց արուեստը, տեղւոյն բնակիչներուն բարեւոյն ի զսրծ դրին: Պոլիս մեկնումներէ յետոյ, երեւք քժիշիներ մնացած էին: Այդ երեքէն ամէնէն աւելի վնտուուածն էր Մեւակ: Քաղաքին մէջ կանոնաւորապէս բժըշկութեամբ կը զբաղէր: Տօքթ. Տինանեան, Պոլիս վերադառնալուն ա-

բուժանն ու Մեւակը : Բարտիներու ծառուղիի մը վրայ կը պտտէինք միասին : Մեր խօսակցութեան նիւթն էր բախտը , չար կամ բարի : Քէլէկեան ըստ :

— Բախտը իմ կեանքս , եօթը տարիներով հանդրուաններու բաժնած , է : Եօթը տարին անդամ մը , կեանքի մեծ ճգնաժամ մը կ'անցընեմ ես , յետոյ դժուարութիւնները կը յաղթահարուին ի նպաստ ինձի : Այս անդամ նորէն եօթը տարուան շրջանս լրացած է . . .

Մնացածը չըստ : Թէեւ գիտէի թէ այս անդամ ալ լաւատես էր , դժուարութեանց ելքի մասին : Մարդիկ կան , որոնց դէմ չարաբախտութիւնը կը գործէ ճակատ ճակտի , իսկ մարդիկ ալ կան որոնց ետեւէն կը դաւ աճանէ գաղտագողի :

Քէլէկեանի հեռացդւմէն երեք շաբաթի չափ վերջը , ես մեկնեցայ Զանդըրըէն ուրիշ եօթը ընկերներու հետ : Վերջը մեզի հետեւեցաւ մէկ հոգի եւս : Իսկ մեր ընկերներէն մնացած քսան հողիները , Պատթէմունիի Հայութեան տեղահանութեան՝ միասին տարազրուեցան եւ իրենցմէ երեք հոգի միայն ողջ մնացած է , ոտասնեւեօթը հոգին զոհ երթալով դժուարագոյն պարագաներու եւ սոսկալի համաճարակներու :

ՄԻՐԱԾԵԼ ՇԱՄՏԱՆՃԵԱՆ



Զարդերու ականատես վկայի մը

ՊԱՏՍՈՒԹԻՒՆԸ

Ի՞ՆՉՊԵՍ ԱՊԱՆԱԿԻԵՑԱՆ

ՍԵՒԱԿՆ ՈՒ ՎԱՐՈՒԺՄԱՆԸ

Բարեզք Հայկական Տեղեկատու Դիւռնը Անոնեալը կը հա-
զարդէ մեզ, զոր կ'արտապեսն յուզաւով.

Հետեւել պատմութիւնը եղած է Զանկըըցի կառապան Հա-
յանի կազմէ Հայ գարդապետի մը, ի հերկայութեան էնկիւրէն,
քննական ուղեւորութեանէ Մուդարձոց օտար պատմութակութեան մը:
Հայուն արդէն իսկ մրին առաջամ վայութիւն տուած է էնկիւրէն
պատմութեան մը առեան առջեւ.

Հայաբաւերին պետը, որ կը լիչուի պատմութեան մէջ, կը
կշռու Արի: Հինգ զահերէն Աէկն էր բանաստեղի Դանիէլ Վարուժան
և միւսը Տօքթ: Ու Զիլինեիրեան: Միւս երեքներուն ինքնութիւնը
չերցաւ հասաւատուիր: Անօնը սակարները կը հանգչին հիւա, ոյն տեղ
ուր զարծունցաւ աճքը, Թսմույ զիւղին մօտ:

Ես արհեստով կառապան մըն եմ: Կը կոչուի Հասան: Երկար
առեն Գասթէմաւնիցի Մահիր էֆ. կ'առապանապեան էի, որ՝ կառ-
քեր կը բանեցնէր: Հայոց առազգութեան միջոցին, կը գանուէի
Զանկըը ուր, ինչպէս գիտէք, աքսորուած էին Պալոէն բազմաթիւ
ականաւար Հայեր:

Իրիկուն մը, սիկառո կը խմէի, նստած ախոռիս տաջեւ, երբ
տեսայ անձանօթ մը, ձիու վրայ հեծած որ դէպի ինձ կ'ուղղուէր:
Եթամին մօտեցած էր, վար ցանկեց և տանց մինչեւ իսկ սպասելու
որ հիւրասիրէմ զինքը, բանեց ձիուն ստեէն և մանելով ախոռին
մէջ իս ձիերուս քովը կապեց իրը: Այս ընթացքը ինձի ապրորշնակ
թուեցաւ: Սակայն և այնպէս ձայն չէի հանձր, ըսնլով ինքնիրենն
թէ՝ կ'երեւի որ ճամբարդութեան էլած բարձրաւարինան պաշտօնա-
տար ուն է:

Զէի սիալեր, որովհետեւ հետաելով, յանձնարարեց ինձի
հրամայական շեշտագ մը խետմել իր ձ ն և զոյն պարաստել հե-
տեւեալ օրուան համար, շատ կանուխ, և լեռու հետեցաւ: Կասկա-
ծելով, կեռուէն հետեւեցայ իրն: Մաւ մէն իթթիւտականներէն
մէկուն տունը, որուն մօտ քանի օրերէ ի վեր տեղի կ'ունենային
յաճախ ժողովներ:

Յաջորդ առաւ, արշալուսէն տառի, ուրիշ մէկն էր որ եկաւ
փետաել ձին: Այս մարդը հաղորդեց միեւնոյն առեն ինձի թէ: իս
կամավո պարաւուր էի: Զաղացէն զաւորդ ժամ հեռու տեղ մը
մեկ ի և հոն էնքացնք արամտորել ոսականութեան: Ասիկա հրա-
ման մըն էր, զոր ինք կը հաղորդէր ինձի: Սարիպուեցայ հնազան-
դիլ: Մեր ժամադրութեան աեղը ուրիշ կամք մը կանդ. տամծ էր:
Ուսիկան մը ոստիկան-զինուորի մը հետ հոն կը զանուէր Պալոէն:
Զանկըը գօսքուած էֆէնաիներէն հինգին հետ: Մէկը սեւ մօքուզ
էր, իսկաւ երիտասորդ ու վառվառն ոչքնրով: (Անդէ Մնւակը
Մ: Ա:): Ամէնցն ալ լու հագումտէ էին: այնպէս ինչպէս կը հագ-
ուին քաղաքի: մը պէտքը: Շատ մասհոգ: էին: և ընկնաւած երեւութ
մը սմէին: Զետքերնին կապուտնէր: Ուսիկանը զանոնք իմ կառը
հատեցաւ և ինք սիւօքն մէջ նստաւ: ոստիկան-զինուորին հետ:
Հրաման արաւեցաւ մեղի ուղղուի դէպի Թիւնէյ որ Զանկըըէն վեց
ժամ հեռու կը գտնաւի:

Արդէն իսկ ժամ մը եղած էր: մեր անու հայուս են ճամբուն մէկ

Կողմէն դժու ելու առջի զիշերուան առևտով զինուական։ Անքեւ առջաւ և ակսաւ պայի առաջը բռու առաւաւ ելու։
Թիւնէյէն կէս ժամ ասդիս էինք, երբ յանկարծ, միեւնոյն անձնաւութիւնը դարձեալ մէջի՝ դարձաւ։ Ուղղակի ուղղուեցաւ իւմ կուքիս և ձիէն իջնելով բանեց եր ձիւն առնձը, և ուզեց առնիւ կուքը ճամբէն դուրս այն խորունկ ձորին մէջ օր կը բացուէր ըլուրին ստորոտը։ Դեաին դատկեցի. սատիկան-զինուարն ալ նոյնը ըրտւ։ Կը կարծէինք թէ աւագակներու կողմէ յարձակում կը կրէինք և կը պաշտպանէինք ինքզին քնիս, բայց սատիկանը միջամտելով դրա լուսաց քաշուիլ։ Ողջունեց միեւնոյն առենւ անձնաւութը մէջ յարգանցավ։ Այս պահուն մեր ասջեւ ելան ուղերնէն մինչեւ գյուղին զինեալ չըրս անձեռ։ Անձանտութը օր կը թուէր իրենց պէտը ըլլալ նշան ու ըրտւ։ Այս մարդիկը բռնեցին մեզ, միւս կուտապտերն և զիս և ձեռքերնիս կուպեցին, յեաոյ կուռքէն իջնեցաւցին հինգ տարագիրները։ Հրամայեցին անսոց յանձնել իրենց քովի դրամները։ Որովհեաւ ձեռքերնին կապուած էր, սատիկանն ու սատիկան-զինուարները խուզարնեցին անսոց գրապանները, ամէն ինչ կոզոպտեցին գրամ, զանազան առարկաներ, սիկոռնիկ, թղթ-պանակ։ Ան։ Սատիկանը քանի մը բառ փափուած էր անոր, կ'երեւի իրեն և ժանտարմային։ հայար վարդնիլ կողուղտուած զրաքը։ Անգամ մը օր այս գործողութիւնը վերջացաւ, սատիկանն ու ժանտարման իւ արհեստակցին կառքը։ Եյան և գացին։ Զեռքերս քակեցին և հրամայեցին օր դառնած քաղաք։ Գալով տարագիրներուն, չորս աւագակները, իրենց պետին առաջնորդութեամբ հրամայեցին անսոց իրենց հետեւիլ։

Հեռուէն կը հետեւէի անսոց։ Հետաքրքրութիւնը զիս կոււէիր։ Ո՞ւր կ'առաջնորդէին էֆէնտիները։ Զինեալ անձերը։ իրենց պետին խորհրդաւոր ընթացքը խիստ կուկած կը ներշնչէին ինձիւ թուղթուցի կուռքս ու հեռուէն հետեւեցաւ անսոց, որոնք ձորէն անցնելով գուցին միւս եզերքը։ Հոն մատն պղարկ անտառի մը մէջ և յաւաջանալով, անսոց պետք ընաւ քանի մը բառեր զորտ չլսեցի, որովհեաւ բաւուկան հեռու էի իրենցմէ։ Հոն աւագակները։ խօյացան է։ Փէնտիներուն վրայ, մնրկացուցին զանսոց իրենց զգեստներէն, և բոլորովին մերկ վիճակի մէջ դրին։ Զեմ կրնար նկարագրել այն անսարանը օրուն ներկայ գանուեցաւ։ Այս խեղճ զօները մէկիկ մէկիկ կապուեցան ետքերուն։ Զէին կոնար իրենք զիրենք պաշտպանել, ձեռքերնին կապուած էր։

Յեաոյ, մէծ ու պղարկ աւագակները հանեցին իրենց զաշուները և սկսան հարուածներով ծակծկել, յամբարտ և զօրաւոր կերպով։ Դատապարաեալներուն աղողածները, և իրենց անկարոզ կատաղութիւնը կը յաւզէին սիրու։ Այս, ես ալ մարդ մը սպաննած եմ, և այդ պատճառաւ 15 ատրուան ատժանակիր։ աշխատաւթեան դատապարուած, բայց այս մարդասպաններուն պէս վատ մը չեմ եղած։ Իմ զահս զիս նախառած էր։ զայրութը կը կառկեցնէր զիս, տարճանակս սւլլեցի, և գնդակով սպաննեցի հակուակորդո։ Կը ցումի զինքը սպաննած ըլլալուս։ Վերջապէս այս մարդը զիս նոխառած և սպառնացած էր, մինչդեռ խեղճ հինգ էֆէնտիները ոչինչ ըրտւ էին այդ աւագակներուն։ Հայութով անշարժ պատճենք և անօնք հանդարաբէն կառ կառ կ'ընէին զանսոնք։

ՆԻԳԱՅԻՐԻ ՄԱՏԵՎՈՐԱՅԻ

ԱՆՑՈՐԴԻ ՏՊԱԽՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(Տեղահանութեան և ջարդի արատներ)

(Պօլսէն դեպի էմկիւրիւ և Զանկըրը)

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ

և

ՏՈՐԹ. Ռ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ (Սեւակ)

ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ

10 JUIL 1978

Հեղինակ

ԲԺԻՇԿ Ս. ԶԱՐԵՒՄ
LIBRAIRIE HARATCH
TZÉRIK ANTZ
Dominicaines
Rue des Dominicaines
MARSEILLE
1924
ՆԻԿ ՏՈՐ

պաշտպանութեան զինուորներ, Զէթէներու հաւանական յարձակումի մը դէմ, ինչպէս Հասան կը յայտնէր:

Երբ ոստիկանները ոճիրին կանխորոշուած վայրը կը նշմարեն, Դալէճիկի գիւղին եւ Եարըմ նան կոչուած գիշերուան ճամբորդներու կայանին միջեւ միացման բանուկ գիծէն տասը վայրկեան դէպի արեւմուտքի ուղղութեամբ յառաջանալէ վերջը կառքը կը կասեցնեն:

Նախնական կողոպուտը հազիւ աւարտած, զարմանալի զուղաղիսկութիւնով մը հինգ զինեալ ոճրագործներ կը յարձակին կամուլին մոլորած այս խոմբին վրայ: Քիւրտ Ալօ, Թէքնէ Հասան, Խոմայիլ, այս վերջինը մասնաւոր հնարամիտ կաղմակերպիչ կառապան Հասանի մօտէն ծանօթ եւ կառավարութեան եւ տեղւոյն Զէթէներուն միջեւ իրր բարւոք յարաբերութեան պաշտօնեայ, եւ վերջապէս ուրիշ երեք հասարակ ոճրագործներ խոմբը կ'ամբողջացնեն:

Խոմայիլի նշանին վրայ իրր թէ Հասանը կը մեկուսացնեն ձեռնակապերով, իսկ զինեալ ոստիկանները իրր ընդունակ աշակերտներ իրենց կոչումին, առանց նուաղագոյն ընդդիմութեան զէնքերու հանդիսաւոր յանձնումէն վերջը՝ անբնական եւ անյաջող թատերական ներկայացման մը շափ հանդարտ կը ձեռնակապուին:

Տասնըմէկ մարդասալաններ հինգ անմեղ ու անզէն ճամբորդներու դէմ: Ի՞նչ մեծ անվաստահութիւն իրենց ոճրագործի հեղինակութեան:

Բոնի մերկացնելու վորքի մը դէմ Սեւակ կ'ըմբռոտանայ իսկ Վարուժան, ստոյիկեան իմաստունի:

9
Արքայի առաջնահայր Հայոց առաջնորդ
Առաջնորդ Հայոց առաջնորդ
Առաջնորդ Հայոց առաջնորդ

մը պէս համակերպով ողիով մը կը հնագանդի :

Հինդն ալ հաւասար խողխողումներու կ'ենթարկուին, կ'անարզութիւն եւ ի վերջոյ մտրպկային բորոնումի կարողութենէն շատ վեր, անլուր վայրողութիւններով կ'ապաննութիւն :

«Բժիշկին ընկերը, Վարուժանին կ'ակնարկէր, շատ դժուար հոգին աւանդեց, շատ տրանջաց, շատ խօսեցաւ բայց չի հասկցայ թէ ի՞նչ կ'ըսէր» աւելցուց Հասան : Ախ այդ վերջին խօսքերը, ի՞նչպէս չի յուզուէի : Ակամայ արցունքի կաթիլներ կուր տուի սլաղարիւնութիւն կեղծելու համար :

Այդ վերջին խօսքերը ի՞նչ կրնային բաւարձութէ «չիր աստուածացած չութենէն բղխող յուսահատ համակերպութեան ևւ կարօտի նուիրական աղօթքը, ուղղուած դէպի այն չնչող սերմը զոր ան մեղի ժառանդ ձգեց իր գերազոյն զործին հետ՝ կենդանի յուշարձանը իր արգասաւորութեանը ևւ լուսատու խորհրդանիշը ազատագրութեան ճանապարհին :

Ի՞նչպէս շարիւնէր սիրաս ու շարտասուէի : Երեւակայութեանս առջիւ անոնց անշունչ ևւ վիրաւոր դիակները կը լողային նետուած ջրաս փռսին մէջ ինչպէս տկանատիս դաղանոր կը նկարագրէր :

Հասանի աշքերուն մէջ ի զոր կը վինառէի եղեռնի պատկերին արիւնոտ ցոլքը : Աւալ անոնց անսովոր երակաւորումը ևւ հողիին սառնութիւնը, «որ անշուշտ իր ներքին գոհունակութեան արդիւնքն էր, մթաղնած էին աշքերուն սովորական փայլը : Զարհուրելի քառսներու առջեւ կը դանէի ինքունքս : Մին գերեզմանն էր զոր անոնք առաքինաղօք լիութեամը մը լեցուցին, դրչի ևւ դիտութեան եղրայրութեան

ՕՐ ԳՈԹԱՏԵՒՄԱՆ... (Ծար էջ 2-էն)

Դայ մը կայ: Իր այս նոր գիրքին մէջ,
Գրիգորիս եպիս. Պալաբեանին «Հայ
ծներ, գրեթէ նոյնութեամբ, արտագրած է:
ակի Օհատակութեան մասին յօրինած
լուած են:

Ոի "THE BURNING TIGRIS" գիրքին 215
եան մասին անգլերէնով գրուած անիրաւ,

Armenians to a nearby creek, undressed
for themselves. Then "they began to
rip and legs and genitals, and ripping
ty-three-year-old Daniel Varoujan tried
ed the killers further; they not only
the eyes of this great Armenian poet,"
e among themselves, taking more than
sewn into the clothing of Dr. Chilli.
They paid off the police, and after
the carriages."

ՐԳՄԱՆ ՈՒԹԻՒՆԸ

Խորակը, մերկացուցին զանոնք որ, անոնց
ահուան գործողութեան: Քաշեցին իրենց
ըստ, սրունքներն ու սեռային անդամները և
Դամիէլ Վարուժանը փորձելով դիմադր-
ծիւնը հրահրեց: Զգուացան անոր փորու-
սի մեծ բանաստեղծին աչքերը: Ցետոյ, ոճ-
աւարը: Աւելի քան 450 Օսմանեան ուկե-
րկ Մաղաղանեանի Հազոււստներուն ծալ-
սին ու ճամրու դրին զանոնք:

ԱՆՑՈՐԴԻ ՏՊԱԿՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(Տպահանուր և ա. Հարդի պատմեր,
Պոլէտ դէս, խօփիրիք, և Զաթենը)

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ

ՏՈՒՔ. Բ. ՋԱՂԻՆԻՐԻԱՆ (Ռետակ)
ԳՈՒՆՉՄԱՆՆԵՐԸ

Հեղինակ

ԽՈՎԻՆ Ա. ՋԱՂԻՆԻՐԻ

1924

Արք Տօր

Ներ հինգ անմեղ ու ան-
ոչ մեծ անվատահութիւն
և ութեան:

Ճի մը դէմ Սիւակ կ'ըմ-
տառյիկեան իմաստունի

Դ մը կը հնագանդի:
դիսուլումներու կ'ենթար-
մերջոյ մարդ կային ըմ-

ՊԱՍՏԵԿԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԸ:

1. Εργούσαντες στην παραγωγή της ζεστότητας
I-A 16. July 1910 απέγνωσαν;
 2. γαλακτος διαγεύση, ωστε θάνατο; σωτήρας
Ναστός R.T. i
 3. είναι γόνατος κοινωφάστος παλαιότερος
είναι Συναντήστε;
 4. Την προστασία, που παρέβη 10 Έβδος;
 5. είναι γόνατος, παθούματος ήρετος, ωστε να πάρεται
είναι ορεκτικός φόβος;
- Επίσης: ιστορία μητρός Ταρταρίας, πατέρης
πατέρης μητρός, πατέρης πατέρης, πατέρης πατέρης
(επιστολα: Μητρός Αρχών), Πατέρες,
? Ταξ. etc.

Ταξ. Στον Τίρφαντον δοκιμαστεί το τελευταίον
της παραγωγής (οπότε μη άνατολ., λαστικό τηλεοπτικό)
πόλης η από 20. σε Ιωνίαν βορειοδυτικότερο
γεγονότος, της Ζερετζίας Κατεχαίας έκτασης Βεργίδης
της Κατηγ. Ηλεκτρικής γεω. της Κρήτης ή Κρήτης?
της Καστορίας ήρετος γεωγραφικότερο
γεγονότος, της Ηλεκτρικής παραγωγής;
2a. είναι ζεστοφάρα (στάσης) ή γόνατος είναι
επονοματούμενος), που πάντα I. J. Γεννή Λαζαρές απαγόρευσε
επονοματούμενος).

1. BTK 97 2 (21)

. համար,

ZU 7731-II. ՆԵՐԱՆԱԿՈՒՆԻՇ և Բ-TK 97 2 ԹՈՒԱԿԱՆ ԱՆԱՐԱ. ԿԱՐԱՎԱՐ
ՊՈՒԱԿՈՎ ԿԻՒՐԻԱՆ ԱԿՈՎԱՆ ԿԻԱՊԱՆԱՆ ԱՏԱՆ ՏԵՇԻՆ ԱԿՈՎԱՆ
ՀԱՅԻ ԲԵՐԵՆ ԹՈՒՐՊԱԿՈՎԱՆ ԱԿՈՎԱՆԻՆԻ ԵՐԵՎԱՆԻ

Տիկին ԱՐԵԼ. և իր առջնիկը, անոր զար ամիսերուն Հուն 16 Անկունիմք (1915) -ին
Կերմանիա մելինցուն: Խրամանու թեան մէջ՝ Առ. Խեցերից Լողան քաղաքը գոցին:
Նկատելով, որ մինչեւ այսօր հակառակը չէ լուսած, կ երեխ, թէ առանց դժու ա-
ռութեան սահմանը սակած էն:

15 Անկունիմք (1915)-ին, Տիկին Փ. Զիլինկիրեանին տեղիկացուցի իր առա սիր
ճակատագրին մատին: Խրամանու ներքին նախարարութեան տուած լոր թերը:

Տիկին Փ. Զիլինկիրեան այս խացու թեան առջի խմզքց, որ իր առա մին վրացին
գտնուած (Խաճառակուելին յիտոյ) հիտեալ առարկանիմքը իրեն վերադարձ ին:

1.— Ամուսնութեան մատանի մը, մէջի կողմէ Լ. A. (JANNI APOLL.) 16 Յուլիո 1910
փորադրուած:

2.— Պուի (CHEVALIER) մատանի մը զարդաքարով՝ վրան R.T. տառերը (ROI PPN
TCHILINGUIRIAN):

3.— Զոյգ մը ոսկի թեւնոց՝ վրան զմրուխոտով:

4.— ՀՆՉՈՒՆ ԴՐԱՄ, ՆՈՒԱԶԱԿՈՎՆ 10 (ՕՍՄԱՆԵԱՆ) ԱՐԴԻ:

5.— Մոխրագոյն, նորածեւ ճամրորդական պայուսակ մը (VALISE), զիրմանուկն
ERFURT-ի գործարանի մը վաճառանիշով:

Ասոնցէ զատ՝ բժշկական գործիքներ և տարրեր առարկանիր խն: Հաղուան մը,
և ճամրորդական սնկողին մը, եւայնի:

Այս առարկաներուն մէկ ցանկից Լոֆտախտարար թրքերէնով, 20 Անկունիմք
(1915)-ին Խամայիլ Պէյ Ճանապարհին յանձնեցի:

Տիկին Արէլին և իր աղջկան Պուի ճգած սպրանքները պահուած էն:

Ասէք առաջ Տիկին Արէլ-ին ինձի տուած մելանի ամանը՝ Պարոն SCHIKORBEI-
ին դրկեցի:

Այս տեղեկութիւնները նամակով մը, Տիկին APPELL-ի Հասցէին ու դարձուած էն:
LAUSANNE SIGNAL VILLA MONT-TENDRE (SWITZERLAND)

Dr. Pars Tuğlacı

**ERMENİ EDEBİYATINDAN
SEÇKİLER**



cem yayinevi

DOSTLUK YOLU

Bir Halkın dil ve edebiyatını
bilmek, o halkı yakından
tanımının ve ona yakın
olmanın en etkin yoludur.
Dünya halkları arasında
dosluk duygularının
vekişmesi için de yöneticilerin
olumlu ve yapıcı icraati
zorunludur.

Pars TUĞLACI



©Pars Tuğlacı

Dizgi : CEM Yayınevi (*Ayfer Gökcan*)

Baskı : Başaran Matbaası

İstanbul, 1992



RUPEN SEVAG

-Çilingiryan-

(Silivri 15 Şubat 1885-26 Ağustos 1915)

Şair, yazar ve hekim Rupen Sevag, ilköğretimimini Silivri'deki Azkanazyan Okulu'nda, ortaöğretimimini Bahçecik'teki Amerikan okulunda(1901'e kadar), ve İstanbul'daki Berberyan Okulu'nda yaptı (1905). Lozan Üniversitesi Tıp Fakültesi'ni bitirdi (1911). Lozan'daki hastanelerden birinde çalıştı (1911-1914). 1915'te İstanbul'a döndü ve aynı yıl çıkan Tehcir Kanunu'nun uygulanışı sırasında sürüldüğü taşra yollarında hayatını kaybeden Ermeni aydınlarından biri oldu.

Sevag'ın ilk şiiiri «*Ayrılık Sözleri*» MASİS dergisinde yayınlandı(1905). birçok eseri, zamanın çok okunan Ermenice MASİS, PÜZANTİON, VOS-DAN, AREVELYAN MAMUL, LUYS, SURHANTAG, KEĞUNİ, PAZ-MAVEB, ARAKADZ, VERADZINUNT, AMENUYN DARETSUYTSI, AMENUN DAREKIRKI vb. dergilerinde dağınık bir biçimde kaldı. Sevag'ın yaratıcılığı, Ermeni Neoromantizmi diye nitelendirilen edebî yöne ilişkin olmakla birlikte, dünya görüşü, sanat anlayışı ve tarzı ile XX. yüzyılbaşındaki Batı Ermeni Edebiyat hareketinde kendine özgü bir yeri vardır. Onun eserlerinde daha çok sevgi, doğa, sosyal hayat, millî-yurtseverlik temaları işlenmiş olup, «*Paranın Duası*»(1907), «*Kızıl Bayrak*»(1909) şiirlerinde ve «*Bu Bıçak*»(1909), «*Trubadurlar*»(1910), «*Sokak Süpüren*»(1911), «*İnsan Sevgisi*»(1909) şiirlerinde, sosyal adaletsizlikler, şikayet ve feveran(isyan) düşüncesi, büyük sanat gücüyle anlatılmıştır. Bunlar Batı Ermeni şiirinde, bu temayla üretilmiş en iyi ve özgün eserlerdendir. Sevag, temel demokratizmden yola çıkarak, burjuva toplumunun yaralarını açıkça ortaya çıkarmış, çalışan insanın (iççinin) toplumsal dramını ve feveranını (isyanını) dile getirmiştir ve bu arada yoksun insanlığın serbest ve adil dünya için iyi düşünü okşamıştır.

DELİRİYORUM

*Beni dinlerken:
Diyenler olur.
Ve ben derim ki:
«Evet deliyim,
Neden olmayum?»*

* * *

*Delirdiğinden değil midir ki
İnsan ya sever, ya da nefret eder,
Odun cizdar, delirdiğinden?
Delirmeyince olamaz zafer,
Ana doğurmaz, delirmeyince.
Ve nar tanesi öz kubugunu
Yarıp açamaz, delirmeyince.
Su da kaynamaz delirmeyince.
Ağaçlar hepten gökler boyunca serpiliyorsa
delirmektendir
Dünyamız, elbet, ara vermeden hep dönüyor.*

* * *

*Tohum, derinde, delirmeyince,
Ürün veremez,
Pençe, yerinde, delirmeyince,
Ele benzemez.*

* * *

*Ve kelimieler de olamaz türkü,
delirmeyince.*

* * *

Ah! ne olurdu, deli olaydım ben hep böylece...

Rupen Sevag

Երանյա Անդրեյ

ՆՈՐԻՑ ԳԵԶ ՀԵՏ
ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵԶ
ԵՂԻՑԻ ԼՈՅՍ
ՄԱՄՈՒԼԻ ԷԶԵՐՈՎ

(ՀԱՏԵՆՏԻՐ)

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
1980

Հրատարակութիւն
ՀԱՆՆԵՍԱՆ ԵՊՐԱՅՐՆԵՐՈՒ
ՇԻՐԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՉԱՆ

Պէյքուր

ԳԺԻՌԻՄ ԵՄ

Եւ ինձ լսելով՝
կարող են տաել,
«Գժուե՞լ է, ի՞նչ է»:
իսկ ես եղ կ'ասեմ.
«Այո՛, գժուե՞լ եմ,
ինչո՞ւ չգժուել»:

իսկ գժուելով չե՞ն սիրում ու ատում:
իսկ գժուելուց չե՞ փայտը նարնառում:
Առանց գժուելու՝ չկա՛յ շահած մարտ:
Առանց գժուելու՝ չե՞ն ծնի նոր մարդ:
Մինչեւ չգժուի՝ ջուրը չի՛ եռայ,
կե՛դեւ չի պատոի հատիկը նոան:
Ծառե՞րն են փր-քում՝
Գժուա՛ծ են անշուշտ:
Երկի՞րն է պտտում՝
Գժուա՛ծ է անշուշտ...

Սերմերը մինչեւ կարգին չգժուեն՝
Բե՛րք չեն դառնալու:
Թաթերը մինչեւ կարգին չգժուեն՝
Զե՛ռք չեն դառնալու:

Բառերն ել մինչեւ կարգին չգժուեն՝
Ե՛րզ չեն դառնալու...

Ա՛յս, ուր էր թէ ես միշտ գի՛ծ լինեի...

**«Արարատ», 1, 2, 3 ապրիլ 1994
ՌՈՒԲԵՆ ՍԵՒԱԿ
... ԵՒ ՀԱՄԱՆՈՒՆ ԳՐՈՂԻ ՄԸ
ԻՆՔՆՈՒԹԵԱՆՑ ՇՓՈԹՈՒԹԵՆՔՆ
ՄՆԱԾ TRAGI-COMEDIE-Ի
ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ**

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ

Պոլսոյ հայկական եւ բրբական շրջանակներուն մէջ շատ ծանօթ անձնաւորութիւն մ'եղող բանասէր, պատմագէտ, փրօֆ. Բարսեղ Թուղլանեան Պոլսոյ պատմական հայկական կեանքի եւ անձերու վերաբերեալ, բրբերէն եւ անգլերէն լեզուներով, շատ արժեքաւոր գիրքեր հրատարակած եր:

Վերջերս, Բասեղ Թուղլանեան լոյս ընծայեց, կրկին Պոլսոյ մէջ, եւ բրբերէն լեզով՝ «Հայ գրականութենէն հատընտիրներ», (Ertmeni edebita tindan seh kiler) անունով, իր տեսակին մէջ եզակի եւ շատ հետաքրքրական anthologie մը: Այս ծաւալուն գիրքին մէջ, հայ գիրի եւ գրականութեան պատմութիւնը կը տրուի, եւ յատկապէս՝ պատմական հնագոյն շրջաններէն մինչեւ մեր օրերու հայ գրողներու կեանքը, գաղափարականը, գործերը եւ իրենց ստեղծագործութիւններէն նմոյշներ՝ շատ յաջող բարգմանութեամբ:

Գիրքին մէջ ներկայացւող հայ բանաստեղծներէն մէկն է Ռուբեն Սեւակը: Մեկ էջի վրայ տրուած է Ռուբեն Սեւակի կեանքը, գործերը եւ մանաւանդ՝ գաղափարականը, շատ նշգրիտ մեկնաբանութեամբ: Իսկ ասոր հետող էջին վրայ տրուած է Ռուբեն Սեւակը (որպէս թէ) բանաստեղծութիւն մը. բնական է՝ բրբերէնի բարգմանուած, իսկ բանաստեղծութեան անունը՝ «deliriyorum» - «Պիտի խենթանամ»:

Ընդամենը մէկ էջնոց քերբուած մըն է ան, որուն վերաւորութեան կայ բանաստեղծին անունը՝ «Ռուբեն Սեւակ»:

Ուշադրութեամբ կարդացինք բանաստեղծութիւնը եւ նկատեցինք, որ Ռուբեն Սեւակի այս բանաստեղծութիւնը մեզի ծանօթէք: Թերեւս կը սխալինք կամ չենք յիշեր ըսելով՝ Ռուբեն Սեւակի

բոլոր գիրքերը պրատեցինք: Արդի ՞ւնքը՝ այս բանաստեղութիւնը անոնցմէ ոչ մէկուն մէջ չի գտանք:

Այն ատեն Պոլիս՝ Բարսեղ Թուղլանեանին հեռաձայնելով խնդիրը պարզեցինք իրեն ըսելով, որ Ռուբեն Սեւակի այս քերթուածը մեզի ծանօթ չէր. արդեօք ուրկէ՝ գտած էր խնք այս կտորը, եւ խնդրեցինք լուսաբանութիւն:

Բարսեղ Թուղլանեան մեզի այսպէս բացատրեց. «Հայրս, - ըսավ ան, - Թորոս Ազատեանին շատ մօտիկ բարեկամն էր: Անկէ շատ մը ձեռագիրներ առած էր, թերեւս անոնցմէ մէկն է», եւ աւելցուց. «Ինձի շաբաթ մը ետք հեռաձայնեցէք. ես, մինչ այդ, կը պրատեմ եւ ձեզի կը պատասխանեմ»:

Բարսեղ Թուղլանեանի այս խօսքը, մեր առջեւ մեծ յոյսի մը նամբան բացաւ: Թորոս Ազատեանը ատենին. Պոլսոյ մէջ, նահատակ Ռուբեն Սեւակի ձեռագիրները հաւաքած էր: Եւ բարեբախտաբար, Թ. Ազատեան կտակ էր ըրած, որ իր մահեն ետք այս ձեռագիրները Հայաստան դրկուին, եւ իր մեծահոգի տիկինը, իր ամուսնոյն ցանկութիւնը կատարելու շանքով, այդ բոլոր ձեռագիրները Հայաստան դրկած էր: Նշենք այստեղ, որ անոնց շնորհիւ է որ 1985ին, Հայաստանի մէջ, Ալեքսանդր Թոփչեան Ռուբեն Սեւակի ամբողջական գործերը կրցաւ հրատարակել:

Հարց մը, երկար ատեն, յուզեց մեզ ու չարչրկեց միտքը - արդեօք թորոս Ազատեան, այս անտիպ ձեռագիրներէն մաս մը, Բարսեղ Թուղլանեանի հօրը տուած կրնար ըլլալ: Այս հարցումին տրուած դրական պատասխան մը իրաւունք պիտի տար մեզի յուսալու, որ Ռուբեն Սեւակէ ուրիշ եւ նոր գրութիւններ ալ կրնային գտնուիլ իր մօտ:

ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ

Անձկալից շաբաթ մը անցուցինք: Այդ միջոցին, Ռուբեն Սեւակէ նոր անտիպներ գտնելու յոյսը աւելի հրամրուեցաւ մեր մէջ:

Զէ՞ որ քանի մը տարի առաջ, հրաշալի դիպուածով մը, տեղեկացած էինք թէ, Գանատա՝ Թորոնթօ քաղաքը բնակող Պետրոս Զոպեանի ընտանիքին մօտ Ռուբեն Սեւակէն երկու անտիպ ձեռագիր տետրակներ կը գտնուէին. եւ պատահած էր հրաշքի համազօր եղելութիւն մը - Ռուբեն Սեւակի երկու ձեռագիր անտիպ տետրակները Գօք Տ'Ազիւրի «Ռուբեն Սեւակի յիշատակի տուն»ի մէջ ամ-

փոփուեցան: Ասոր շնորհիւ է որ, կրկին Ալեքսանդր Թոփչեանի շանքերով, 1992ին Երեւանի մէջ, այս նոր անտիպներու գիրքը հրատարակուեցաւ:

Երբ շաբաթ մը ետք, կրկին Պոլիս՝ Բարսեղ Թուղլանեանին հեռածայնեցինք, անոր տուած պատասխանը մեր այս յոյսի երազը փնացուց:

Բարսեղ Թուղլանեան ըսաւ մեզի. «Գրութիւնները տպագրել ետք, բոլորն ալ Հայաստան՝ բանգարան դըրկեցի. այդ պատճառաւ բան մը չկրցայ գտնել իմ մօտ»:

Հարցը մնաց առեղծուած մեզի համար: Մեր միտքը չարչրկողը սակայն, միշտ նոյն հարցումն էր թէ՝ Ռուբեն Սեւակի այս «Պիտի խենթանամ» բանաստեղծութեան աղբիւրը ի՞նչ էր. ուրկէ՞ եկած էր ան:

Առեծուածը լուծուեցաւ ասկէ շաբաթ մը առաջ, Ա. Թոփչեանի շնորհիւ:

Առջի շաբաթ ժընեւ, հայրենի մտաւորականին հետ ժամադրուած էինք: Ինք Հայաստանէն եկած էր նոն, զուիցերիացիներու հրաւերով:

Տեսակցութեան ընթացքին յարգելի գրականագետին ցոյց տուինք Բարսեղ Թուղլանեանի գիրքը եւ յատկապէս՝ Ռուբեն Սեւակի վերաբերեալ մասը:

Նախ՝ Ռուբեն Սեւակի կեանքին, գործերուն եւ գաղափարականին մասին գրւածը թրքերենէ հայերենի բարգմանեցինք. յետոյ ալ «Պիտի խենթանամ» անունը կրող բանաստեղծութիւնը բառացիօրեն սկսանք բարգմանել:

Բանաստեղծութեան ընթերցումը դեռ իր աւարտին չէր հասած, երբ Ա. Թոփչեան միշամտեց. «Նայեցէք, - ըսաւ, - հիմա այսպիսի նախադասութիւն մը պիտի գայ»: Եւ արտասանեց՝ «Եւ բառերն ալ առանց խենթանալու երգ չեն ըլլար»: Եվ, իրապէս ալ, այդպէս էր հետեւող նախադասութիւնը:

«Միրելի Զիլինկիրեան, - ըսաւ Ա. Թոփչեան. - այս բանաստեղծութիւնը Ռուբեն Սեւակինը չէ, այլ՝ Պարոյր Սեւակինն է: 1963ին Երեւան հրատարակուած Պարոյր Սեւակի «Մարդը ափի մէջ» գիրքեն վերցուած բանաստեղծութիւն մըն է»:

Իրապէս ալ այդպէս էր: Պարոյր Սեւակին 1963ին Երեւան հրատարակուած «Մարդը ափի մէջ» գիրքին 105րդ էջի վրայ գտնուող «ԳԺՈՒՄ եմ», այսինքն՝ «Պիտի խենթանամ» քերթուածն էր այդ:

ԱՐԱՐ ԵՐՐՈՐԴ

Լա՞նք թէ խնդանք:

Ո՞չ լանք, ո՞չ ալ խնդանք:

Տարիներ շարու նոուկ բողոքեցինք Ռուբեն Սեւակի գրչանունին,
ոչ - բուն Սեւակի կողմէ գործածուելուն դեմ, բացատրեցինք ասոր
անպատճենութիւնները եւ անկէ գալիք վնասները: Եւ այս վերջինը՝
Բարսեղ Թուղլանեանի *Antholoqie*-ին մէջ կատարուած մեծ սխալը,
մեր տեսակետը ապացուցանող մեծագոյն փաստն է:

Բայց Բարսեղ Թուղլանեան յանցաւոր չէ գործուած այս սխալին
համար: Բարսեղ Թուղլանեան ինկած է այն ծուղակին մէջ զոր լա-
րած է նուիրականութիւն մը մրոտելով՝ Պարոյր Ղազարեանին
Սեւակ անունը տուած Ռուբեն Զարեանը, Սեւակ գրչանունի ըստեղ-
ծիչ ու բացարձակ սեփականատէրը եղող նահատակ բանաստեղծ
Ռուբեն Սեւակին գրչանունը իւրացուցած, զայն գործածող Պարոյր
Ղազարեանը դարձնելով (Կամայ-ակամայ) մեղսակից:

Մեր այս մեղադրականեն վրդովողներ եղան անցեալին: Այսօր
ալ կրնան դժգոհներ գտնուիլ: Անարդարօրէն սրդողածներուն հե-
տեւալը կ'ուզենք ըսել.

Անիրաւաբար Սեւակ գրչանունը իւրացուցած, երկրորդ եւ ոչ
հարազատ Սեւակին գրական արժանիքին մասին բան մը չունինք
ըսելիք: Արժանիք ու տաղանդ խնդրոյ առարկայ չեն այստեղ:
Գրական շնորհի հարցը մեզ չի շահագրգուեր այս պարագային: Մեր
նիւթը, մեր խնդիրը Ռուբեն Սեւակի ստեղծած գրչանունին ուրիշ
մը կողմէ առանց իրաւունք ունենալու սեփականացուիլն է:

Ոչ միամիտ պէտք է ձեւանալ եւ ոչ ալ, սխալ ելակետէ մեկնելով,
արժանապատւութեան հարց ստեղծել անտեղի կերպով: Իբր թէ
արժէք մը ստուերոտելու միտո՞ւմ կայ մեր մօտ: Ամենեւին: Բայց
կարելի՞ է հերքել, որ Սեւակ գրչանունը 1907ին, առաջին անգամ,
Ռուբեն Սեւակը ստեղծած եւ գործածած է:

Մինչեւ 1907 թ. Սեւակ անունը ո՞չ իբրեւ հասարակ անուն, ո՞չ
ալ որպէս յատուկ անուն հայ ժողովուրդէն ներս չէ գործածուած:

Պարոյր Ղազարեանի կողմէ Ռուբեն Սեւակի պատկանող
գրչանունին գործածւած ըլլալը, առանց հետեւանքները հաշուելու,
անպատասխանատու ընթացք մըն է, որ չ'արդարանար:

Ռուբեն Սեւակ «Բարիին, գեղեցիկին եւ նշմարիտին» հաւատա-
ցող սերունդին ներկայացուցիչն էր: Այս հաւատքով ապրեցաւ ան:

Այս հաւատքին պատճառաւ նահատակուեցաւ: Իրաւ գրողը, բանաստեղծը իր կեցուածքովն ու իր ըմբռնումովը, իր գործնական կեանքովը, անհատին տիպարովը օրինակ պէտք է ըլլայ ժողովուրդին:

Իրաւ բանաստեղծը, գրողը ժողովուրդին հայելին է: Ժողովուրդն ալ բանաստեղծին հայելին է ու պարտի ըլլալ, անոր շամբած դաստիարակութեան, գաղափարականին արտայայտիչը: Ռուբէն Սեւակին ըսածին պէս՝ գրողը, բանաստեղծը իսկական ուղեղն է, առաջնորդն է ժողովուրդին:

ՌՈՒԲԷՆ ՍԵՎԱԿ
... ԵՒ ՀԱՄԱՆՈՒՆ ԳՐՈՂԻ ՄԸ
ԻՆՔՆՈՒԹԵԱՆՑ ՇՓՈԹՈՒԹԵՆՔՆ
ՄՆԱԾ TRAGI-COMEDIE-Ի
ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ԱՐԱՐ ԶՈՐՐՈՐԴ

Անհարազատ մտաւորական-առաջնորդներ ի՞նչ տեսակ ժողովուրդ մը պատրաստեցին: Անոնք եւ նմանները իրենց անպատասխանատու կենցաղով եւ արեւելումներով չեին կրնար տալ բարիին, գեղեցիկին եւ ճշմարիտին հաւատքը ժողովաւրդին:

Այդպիսիններուն ստեղծած ժողովուրդը բարին չարէն, իրականը սուտէն, արդարը անիրաւէն զանազաննելու կարողութիւնը չունեցաւ:

Այս մասին շատ պատշաճ օրինակ մը տանք. յիշենք Խաչատուր Արովեանի հրաշալի պատգամը: «Երբ ոռւս մը տեսնեք, խաչակնքեցէք»: Կամ՝ «Օրինուի այն պահը երբ ոռւսին ոտքը հայկական հողին դպաւ»:

Մօտիկ անցեալի հայրենի մտաւորականութիւնը հայ ժողովուրդին չի հասկցուցին այս պատգամին կարեւորութիւնը: Մատի վրայ համրուռդ, իրենց կոչումին գիտակից մտաւորականները յարգելի են:

Հայ ժողովուրդը չի հասկցաւ որ Հայաստանի աշխարհագրական ու քաղաքական ներկայ պայմաններու մէջ, երեկ, այսօր եւ վաղը, մեր միակ նեցուկը եւ փրկարարը ոռւս ժողովուրդը կրնայ ըլլալ: Ընդհակառակը, Արեւմտեան պետութիւններու հաշւոյն գործողներու աշխատանքով հայ ժողովուրդին մէջ ստեղծուեցաւ ոռւսերուն

դեմ թշնամութիւն՝ «ոռւսը մեզ կը հարստահարէ, մեր ունեցածը կ'առնէ...»:

Տեղին չէ՝ ըսելը. «Եղբայր, քու «քարերու երկիր»դ ինչ ուներ որ ոռւսերը զայն պիտի գողնային: Որքան ալ շինարար ու տաղանդաւոր եղած ըլլաս դուն»:

Քիչ մը հաշուել գիտցողը տեղեակ է որ, «քարերու երկիր» Հայաստանը իր այդ կացութեան մէջ, իր բնակչութեան միայն մէկ փոքր տոկոսը կրնար կշտացնել:

1920էն ի վեր, եւ մինչեւ այսօր ով տուաւ եւ կու տայ այդ մնացեալը: Ամերիկացին, անգլիացին, ֆրանսացին: Ի՞նչ խարկանք: Ասոնք բուրքին զինակիցները չեն:

Ռուս ժողովուրդը մինչեւ իսկ իր հացեն կտրեց ու հայերուն տուաւ. չմոռնանք այս մէկն ալ: Ինքն ալ իր հաշիւներն ուներ: Գուցէ: Բայց, այսպէս ըլլալով հանդերձ, մեր ըսածը իրականութիւն ըլլալէ չի դադրիր: Անոնք որ տարիներով Հայաստանի մէջ անպարկեշտ միջոցներով հարստութիւն դիզեցին, ամենեն շատ ոռւսերուն դեմ լեզու երկարողները եղան: Չարաշահութեամբ հարստութիւն դիզածներ լեցուցին Քալիֆորնիոյ քաղաքները եւ իրենց պատճառաւ Քալիֆորնիոյ սիրերմարշեներուն դոներուն վրայ ինչե՛ր գրուեցան «... եւ հայեր հոս չեն կրնար մտնել»: Այս ըսել չէ անշուշտ, որ ամեն արտագաղթող այպանելի է:

Հայ ժողովուրդեն շատեր հաւատացին Միւնիխեն հայկական պետութեան վրայ բոյն ժայթքեցնող այսպէս կոչուած «Ազատութեան ուստիօններու ծառայութեան լծուածներու քարոզչութեան»:

Եվ Միւնիխի ուստիօն նորեկ վարորդ Պարոյր Ղազարեանի արկածով մահը վերածեց ոռւսերուն կողմէ սարքուած դաւի, երբ բոլոր խղճամիտ հայերը գիտէին անոր ցաւալի արկածի մը հետեւանք ըլլալը:

Հայ ժողովուրդեն զանգուածներ հաւատացին Միւնիխի վարձկաններուն ոռւսատեաց վերագրումին, որովհետեւ ժողովուրդը իր ուղեղին մէջ չուներ նշմարիտը՝ սուտէն, գողը՝ պարկեշտէն, բարեկամը՝ թշնամիէն զանազանելու կարողութիւնը:

* * *

Յիշենք Ռուբէն Սեւակի նահատակուելէ առաջ ընկերներուն տուած պատգամը,

Թրքանալը նուաստանալ է:

Մենք պիտի պահենք մեր հայութիւնը:

Մենք օրինակ պիտի ըլլանք հայ ժողովուրդին:

Մենք պիտի մեռնինք որ Հայ ժողովուրդը ապրի:

Իցի՞ւ, թէ Պարոյր Ղազարեան ունենար քաջութիւնը, մերժելու Ռուբեն Զարեանի իրեն տուած, նահատակի մը գրչանունը եղող «Սեւակ» անունը: Այս մէկը կրնար ըլլալ մեծագոյն ազդակը հայ ժողովուրդին համար, արդարը եւ անիրաւը, բարին ու չարը, բարեկամը եւ բշնամին նանչնալու նամբուն մէջ, եւ մեր ժողովուրդը կրնար այսօրուան կացութեան չմատնուիլ:

* * *

Եւ հիմա՝ նոր լուր մը: Կը լսենք որ Հայաստանի պետութիւնը, յառաջիկայ օրերուն, նոր օրենք մը պիտի ընդունի: Այս օրենքով Հայաստանի մէջ, իւրաքանչիւր գրչանուն իր տիրոջ սեփականութիւնը պիտի ըլլայ: Գրողը բացարձակ տէրը պիտի ըլլայ իր գրչանունին: Եւ ոչ մէկը պիտի չկարենայ գործածել գրողի մը գրչանունը՝ անիրաւարար:

Այսինքն նոր Պարոյր Ղազարեան մը պիտի չկրնայ գործածել, նոր Ռուբեն Սեւակի մը պատկանող գրչանունը:

Աւա՞ղ, որ նոր օրենքը յետադարձ ազդեցութիւն չի կրնար ունենալ:

* * *

Ռուբեն Սեւակ նահատակութցաւ 26 օգոստոս, 1915ին, թուրք մարդասպաններու կողմէ, որովհետեւ ան մերժեց անուն փոխելով թրքանալու անոնց առաջարկը: Բայց հայեր, պիտի շարունակեն ամեն օր նահատակել Ռուբեն Սեւակը, փոխելով անոր անունը կամ ստեղծելով անուններու եւ քերթուածներու շփոք. նորագոյն եւ ամենեն շառաչուն օրինակը Բ. Թուղլանեանի գիրքն է:

14 Մարտ 1994

«Արարատ», 20, 21 ապրիլ 1994

ԳԱՅՆ ՍԻՒՐ ՄԷՐ

Հայութական Հայութական

<i>Adı - Soyadı. - Name</i>	Levon ÇİLİNGİRİYAN.
<i>Babası - Father</i>	Rupen Hovhannes ÇİLİNGİRİYAN.
<i>Annesi - Mother</i>	Janni Frans APEL.
<i>Doğum Tarihi - Birthdate</i>	İstanbul: 19.6.1913.
<i>Birthplace - Place</i>	
<i>Vefat Tarihi</i>	19.6.1915.
<i>Date of Baptism</i>	
<i>Vefat Yeri</i>	Surp Lusavoriq Ermeni Kilisesi, Pangaltı, İstanbul.
<i>Place of Baptism</i>	
<i>Vefatçı - Baptizist</i>	Papaz Sahak Papazyan(Rev.)
<i>Sağdağı - Sponsor</i>	Rev. Gomidas Kevorkyan.
<i>Patrikhanе Kayıt №</i>	
<i>Patriarchate Registration №</i>	H.6286
<i>Kilise Kayıt №</i>	
<i>Church Registration №</i>	263/197

*Yukarıda kimliği, yaşıtlı sahbin Ermeni Kilisesi öğz ve odaillerine göre
vəftiz edilmiş Ermeni Ceməotti mensubu olduğunu göstərir Vəftiz Belgesidir.
This is to certify that the above - identified person is a baptized
member of the Armenian Church and Community.*

H.6286/14.8.1990

Papaz Krikor Damadyan(Reverend)

Adi - Soyadı. - Name Samiram ÇILTINGIRYAN

Babası - Father Rupen Hovhannes ÇILTINGIRYAN

Annesi - Mother Janni Firans

Doğum tarihi - Date 27.6.1914 Istanbul

Birthdate- Place

Vefat tarihi 19.6.1915

Date of Baptism

Vafitiz Yeri

Surp Lusavoric Ermeni Kilisesi, Pangaltı, İstanbul.

Place of Baptism

Vafitizci - Bap'tist Papaz Sahak Papazyan(Rev.)

Sağdağıc - Sponsor Osgan MARDIKYAN

Patrikhane Kayıt №

Patriarchate Registration № H.6285


Kilise Kayıt №

Church Registration № 263/196


*Yukarıda kimliği yirmi sohun Ermeni Kilisesi öðr ve adetlerine göre
veftiz edilerek Ermeni Çemahî mensubu olaðan kişi ños ñerir Vefitiz Belgesidir.
This is to certify that the above - identified person is a baptized
member of the Armenian Church and Community.*

H.6285/14, 8.1.1990


Papaz Krikor Damadyan(Reverend)


Divan Başkanı
Chancellor

ՅՈՎԱԳԻՆԻ ՀԻԼԻՆԿԻՐԵԱՆ



ՍՈՒՏԵՐԷ ԵԲ ԱԽԱԴՆԵՐԷ ԱԶԱՏՈՒԹՅ
ՌՈՒԲԻՆ ՍԵՒՎԿԻ
ԴԵՐՈՍՎԿԱՆ ԿԵՎՆՔԻ
ԵԲ ԳԱՂԱՓԱՐԱՎԿԱՆԻ
ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

**ՆԱՅԻՐԻ
ԹԻՒ 205, 21 ՀՈԿՏԵՄԲՐԵՐ 2003**

**ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ՌՈՒԲԵՆ ՍԵՒԱԿԻ ԿՆՈԶ ԺԱՆՆԻ ՍԵ-
ՒԱԿԻՆ 27 ՀՈԿՏԵՄԲՐԵՐ 1915-ԻՆ ԼՈԶԱՆԷՆ ՊՈԼԻՄ ԳԵՐՄԱ-
ՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՈՒՂԱՐԿԱԾ ՄԵԿ ՆԱՄԱԿԸ, ՈՐՈՒՆ
ՄԵԶ, ՀԱՅԿԱԿԱՆ 8ԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԻԲՐ ՊԱՏԱՍԽԱՆԱ-
ՏՈՒ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ Կ'ԱՄՐԱՎԱՏԱՆԷ**

1985-ք. Տերեն ի վեր մեր գրութիւններուն հետեւողները նկատած
են թերեւս, որ 1915-ի Հայկական ցեղասպանութեան մեջ իբր
պատասխատու ամբաստանած ենք թուրքերուն չափ և նոյնիսկ
թուրքերեն ալ աւելի՝ գերմանացիները

1985-ին հրատարակուած մեր «Ռուբեն Սեւակ և փրցուելիք
ուղեղներ» գիրքին մեջ, առաջին անգամ ըլլալով հրապարակեցինք
մեծ հայասեր կարծուած Johannes Lepsius-ի գերմանական
վաւերաբուղթերու գիրքեն հատուածներ, որոնց մեջ Johannes Lep-
sius, Ռուբեն Սեւակին կնոջ ժաննի Սեւակին և անոր մօր՝ Մարի
Արելին Հայկական ցեղասպանութեան իբր պատասխանատու գեր-
մանացիները ամբաստանող մասերը չեին հրատարակուած:

1919-ք. ին, Պերլինի մեջ լոյս տեսած Ժ. Լեփսիուս-ի այս գիրքը
շատ մը հայ մտաւորականներու ծանօթ էր: Բայց ոչ մեկ հայ գրող,
1919-են մինչեւ 1985-ք. ը. Լեփսիուս-ի գիրքին մեջ գտնուող Ռուբեն
Սեւակի վերաբերեալ վաւերաբուղթերու մասին արտայայտուած
էր:

Հակառակ որ Ժ. Լեփսիուս-ի այս գիրքին մեջ, Ռուբեն Սեւակ
1915-ի նղեռնի նահատակ միակ բանաստեղծն էր, որուն
նահատակութեան մասին [անկատար ըլլալով հանդերձ] շատ
կարեւոր վաւերագրեր կային:

Աւելին՝ Լեփսիուս-ի վաւերագրերու այս գիրքը՝ Փրանսերէնի
ալ թարգմանուած էր: Եւ մենք, ապշուրեամբ նկատեցինք, որ այս

բարգմանութեան մէջ, Ռուբէն Սեւակի մասին վաւերագրերը չեին
հրատարակուած:

Այստեղ կրկին պիտի ըսենք՝ թէ Ռուբէն Սեւակ, մանաւանդ
դաշնակցականներուն կողմէ գիտակցարար անտեսուեցաւ, և
նպատակաւոր, մոռացութեան ենթարկուեցաւ, և Ռուբէն Սեւակի
դիւցազնական և զարմութելի կեանքի պատմութիւնը, քողարկուե-
ցաւ:

* * *

Այստեղ կը հրապարակենք բացառիկ փաստաթուղթ մը:

Այս փաստաթուղթին մէջ Ռուբէն Սեւակին կինը՝ Ժաննի Սեւակ,
որ ձեռագրով կ'ամբամտանէ գերմանացիները, իբր պատասխանա-
տու Հայկական ցեղասպանութեան:

Այս գրութիւնը, Ժաննի Սեւակին Լոգանեն 27 Հոկտեմբեր 1915-
ին, Պոլիս՝ Գերմանական դեսպանատուն ուղարկած մէկ նամակն
է:

Ժաննի Սեւակ, Պոլսոյ մէջ, Գերմանական դեսպանատուննեն իր
ամուսինին նահատակութեան լուրին տեղեկանալէ յետոյ, 16
Սեպտեմբեր 1915-ին, Պոլսէն կը մեկնի իր երկու զաւակներուն և
մօրը հետ, դեպի Զուիցերիա:

Եւ Ժաննի Սեւակ, Լոգան հասնելէ միջոց մը ետք, ամուսինին
ցաւը սրտին մէջ ըլլալով, այս անգամ նամակով մը կը դիմէ Պոլսոյ
Գերմանական դեսպանատունը, որ գերմանացիները գոնէ ազատեն
մնացեալ հայերը, թրքական բարբարոսութենէն:

Ժաննի Սեւակին այս նամակը՝ վեհանձնութեան և բարեսրտու-
թեան բացառիկ մէկ արտայատութիւն է:

Ժաննի Սեւակին ձեռագիր նամակին պատճենը [ուղղուած
Պոլսոյ Գերմանական դեսպանատուն] մեզի նուիրեց փրօֆ.
Վահագն Տատրեանը 5-10-1992-ին: Զայն, իր պրատումներուն
շնորհիւ, գտած էր այն ատենուան Գերմանիոյ մայրաքաղաքը
Եղող Յոն-ի պետական արխիւներուն մէջ:

Այստեղ, կրկին մեր խոր երախտագիտութիւնը կը յայտնինք
փրօֆ. Վահագն Տատրեանին:

Կը հրապարակենք նախ այս գերմաներէն նամակին հայերէն
բարգմանութիւնը

Կայսերական Գերմանիոյ Դեսպանութիւն ի Կոստանդնուպոլիս

Թոյլ տուեք համակ նուիրումով Աերկայացնել հետեւեալ խնդրանքը

Թրքական պաշտօնեութեան մօտ ամենաազդու կերպով նորէն միջամտելով, ի սէր Աստուծոյ, ապացուցէք այս սարսափելի գրապարտութիւնները: Վճռական հրամանով մը ազատեցէք, ինչ որ կարելի է փրկել: Անմեղ կանանց, երեխաներու, հիւանդներու եւ ծերերու արիւնը, որ մինչեւ երկինք կը պոռայ, Գերմանիոյ վրայ նզովք, Գերմանիոյ վրայ անեծք կրնայ բերել, եթէ չ'ընէ այն ամենը, ինչ որ կը գտնուի իր երկարեայ ուժերում ներքոյ:

Ամենախորին յարգանքով,
Կը ստորագրեմ բոլորանուեք

Լոգան, 27 Հոկտեմբեր 1915

Հելեն Զիլինկիրեան, ծնեալ Ապելլ

Լոգանի մէջ, Ժաննի Սեւակին հոգեկան չարչարանքը՝ կրկնակի էր: Ա.Յ կը տառապէր, Ռուբէն Սեւակի նահատակութեամբ: Եւ ան կ'ողբար իր ամուսինին կորուստը:

Բայց, նոյն ատեն, իր սրտին մէջ ուներ այն զարինութելի մղաւանչը, որ Ռուբէն Սեւակի նահատակութեան և հայ ազգին ցեղասպանութեան ենթարկութելուն պատասխանատունները՝ գերմանացիներն եին, այսինքն՝ իր ցեղակիցները, իր արիւնը կրող իր եղբայր ազգակիցները:

Եւ Ժաննի Սեւակ չէր ուզեր հաւատալ այս սարսափելի իրականութեան:

Թէեւ, Պոլսոյ մէջ, իր ապրած վերջին տառապալից օրերուն, Պոլսոյ գերման իշխանաւորներուն իր ամուսինը փրկելու համար որեւէ ազդու միջամտութիւն չկատարելը տեսնելով, հասկցած էր իրականութիւնը:

Բայց արդեօ ք... միշտ հարցական մը կար իր մէջ:

Իբր գերմանացի իր մէջ ունեցած այս յանցապարտի զգացումը,
տեւական կը չարչարէր զինքը:

Այդ պատճառով, այս հոգեկան ընդվզումով գրեց Պոլիս, իր
ազգակիցներուն, Պոլսոյ Գերմանական դեսպանատան որ ապացու-
ցանեն, եթէ կրնան, թէ սուտ է, սարսափելի զրպարտութիւն այն
ամբաստանութիւնը, որ հայ ազգին ցեղասպանութեան պատասխա-
նատուները գերմանացիներն են:

Եւ «զրպարտութեան» սուտ, անհիմն ըլլալուն ապացոյց - հաս-
տատումին սպասելով հանդերձ, իր այս նամակով կը խնդրէր նաև,
Պոլսոյ գերմանական իշխանաւորներէն, որ գոնք հրամանով մը

- 8. Nov. 1915 10 12¹⁷⁹
9701

An die Kaiserlich Deutsche Botschaft in Konstantinopel.

Erläuternde Bitte gestatte ich mir ganz ergebenst einzutragen:

Bitteien Sie um Gottes Willen durch nachfolgendes allernotwendigstes
Einbrechen bei der türkischen Behörde, die Untertreibung dieser
feindlichen Anschuldigung. Ritter Sie durch definitivem Befehl,
was noch zu raten ist. Das Blut der Unschuldigen, Frauen, Kinder,
Kranke und Priere schreit zum Himmel, da Deutschland mit
einem Heile treffen könnte, wenn es nicht alle tut was in
seinen eigenen Kräften steht.

In letzter Theiseicht
ganz ergebenst,

Hélène Kellingerian geb. Apoll.

Lausanne den 27. Oktober 1915.

BTK97 2

փրկեն մնացեալ հայերը, ուր «անմեղ կիներուն, երախաներուն, նիւանդներուն եւ ծերերուն արիւնը՝ երկինք կը բարձրանայ»:

Եւ կրնային ընել գերմանացիները՝ այս ամենակենսական մարդկային միջամտութիւնը, երբ 1915-ին, Գերմանիոյ «Փրկարեայ ուժը» ամենազօր իշխանաւորն էր Թուրքիոյ մէջ:

Եւ ժաննի Սեւակ մարգարեական նախատեսութեամբ մը զգուշացուց գերմանացիները՝

Եթէ, ճեր ունեցած երկարեայ ուժով [Թուրքիոյ մէջ 1915-ին, գերմանացիներն էին այդ երկրին տէրն ու տիրականը] չփրկէք մնացեալ հայերը, անոնք անէծք պիտի տեղացնեն ճեր գլխուն:

Եւ 1939-էն սկսեալ մինչեւ այսօր, Գերմանիան ենթարկուած է ժաննի Սեւակի նախատեսած անէծքին: Այսօր Գերմանիան, ամեն օր, կ'ապրի «հոլոքոստ» ըսուած մըդաւանջը:

* * *

Եւ գերմանացիներու «Փրկարեայ ուժը», որեւէ բան չըրաւ ազատելու համար հայերը:

Ընդհակառակը:

Գերմանացիները, մինչեւ 1918-ը թիկունք կանգնեցան հայերուն դէմ կատարուած թրքական բարբարոսութիւններուն:

Եւ Արեւմտահայաստանը «Գողգոթա»յի մը վերածուեցաւ:

Հայաստանը պիտի ոչնչացուէր, որ անոր տեղը զօրաւոր և միակուր Թուրքիա մը ստեղծուի:

Այսպիսի Թուրքիա մը անհրաժեշտ էր իրենց

* * *

Ժաննի Սեւակ տեսաւ և շատ լաւ հասկցաւ կատարուած սադրանքները:

Հեռացաւ գերմանացիներէն և Գերմանիայէն:

Եւ մինչեւ վերջին շունչը Թրանսա ապրեցաւ՝ իրը հայ: Եւ մանաւանդ՝ գերմանական անցագիրը նետեց և նախընտրեց իր ամուսին՝ Ռուբէն Սեւակին պատկանած «ազգ»ին հպատակութեամբ ապրիլ: